


ՅՈՒՆԱՆ ՅՈՎԱՆԻՍԻԱՆԵԱՆ



Գ. ԳԻՐԳ




ԱՐՄԵՐԵԼԱԿԱՆ ԵՐԵՎԱՆ

Բ. ՅԱԿԱՊԻՐԻՆԻ

ՅԵՐԵՎԱՆ ԱԽՏԱԲԱՏ-ԾՈՎԱՐԱՆ ԴՐԱՄՆ

1948




ՅՈՎՆԱՆ ՅՈՎՀԱՆՆԵՍԻՆ



Գ. ԳԻՐՔ

A II
35198





ԱՐԱՔԵԼԱԿԱՆ ՀՐՁԱՆ

Բ. ՏՊԱԴՐՈՒԹԻՒՆ

Տպարան ՍՍՀՍԿ-ՄԵԽՐՈՊ Գոմիք

1945





ՎԱՂԱՄԵԴ ՀԵՂԻՆԱԿԸ

ՈՂԲԱՑԵԱԼ ՅՈՎՆԱՆ ՅՈՎՀԱՆԻՔԵՍԵԱՆ

1897 - 1943

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ ԵՐԿՈՐՐԴ ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ ԱՌԹԻՒ

Ընդունելութիւնը՝ որուն արժանացաւ իր հինգ հասունեւք բաղկացեալ կրօնիքի դասագիրքերու շարքը, վաղամեռ հեղինակին երջանկութեան աղբիւր մը դարձած էր։ Ան արդեն ձեռնարկած էր սրբագրել ու նոխացնել զանոնի նոր տպագրութեանց համար։

Իսկ հիմա որ Գ. գիրքը ամբողջովին սպառած է, թէ մեզի ելած դիմումներուն գոհացում տալու եւ թէ հանդուցեալ հեղինակին գործը կենդանի պահելու համար, կը ձեռնարկենք այս գիրքին երկրորդ տպագրութեան։

Ներկայ հատորը կը տպագրուի հեղինակին կողմէ սրբագրեալ օրինակէ մը։ Յառաջիկային կը տպագրուին նաեւ միւս հատորները, նոյնպէս սրբագրեալ եւ նոխացեալ, որոնց կրկին հրատարակութեան իրաւունքը կը վերապահենք մեզի։

Կը յուսանք որ հեղինակին յարգելի պահօնակիցները պիտի զնահատեն այս աշխատանքը։

ՏԻԿԻՆ ՆՈՒԱՐԴ Յ. ՑՈՎՀԱՆՆԵՍԵԱՆ

ՀԵՂԻՆԱԿԻՆ ԶԵԿՈՅՑԸ ԱՌԱՋԻՆ ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ ԱՌԹԻՒ

Մեր նախորդ զիրքով մինչեւ Քրիստոսի յարութիւնը ուսումնասիրած էինք: Այս զիրքով առաքեալ եւրեկն կը սկսինք եւ կը վերջացնենք եկեղեցիին յաղթաճակով: Անկէ վերջ կը հետեւինք մեր սրբազն առաքեալներուն եւ ամփոփ կերպով կուտանք անոնց կեանքն ու գործը Հայասեանի մէջ: Ցեսոյ ընդհանուր ակնարկ մը նետել վերջ առաջին եւ երկրորդ լուսաւորիչներու միջեւ զրերած պարապութեանը վրայ, կ'անցնինք Ս. Գրիգորի եւ իր քոռներուն համառօս պատմութեանը:

Այս առքիւ մեր ջանքն է եղած վեր հանել Ս. Սանակի եւ Ս. Մեսրոպի գերը հայ եկեղեցւոյ կազմակերպութեան մէջ:

Այս զիրքին մէջ եւս շարականներ եւ աղօքներ դրինք:

Յուսով եմ թէ յարգելի պատօնակիցներս պիտի քաջալերեն իմ այս համես ձեռնարկը: Եւ ես՝ սրտապնդըւած անով, պիտի կարենամ յառաջիկային ի լոյս ընծայի յաջորդ Դ. եւ Ե. զիրքերը՝ որոնք պատրաստուած են արդէն:

Կ Ր Ո Ն Ք

Գ. ԳԻՐՔ

ԱՌԱԲԵԼԱԿԱՆ ՇՐՋԱՆԷՆ ՄԻՆՉԵՒ
Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱԽՈՐԴ ԵՒ ԻՐ ԹՈՌՆԵՐԸ

Ա. ԴԱՍ

ԵՄՄԱՊՈՒՀԻ ՃԱՄԲՈՒԱ ՎՐԱՅ

Յիսուսի յարութիւն առած օրը՝ աշակերտներէն երկուքը երուսաղէմէն Եմմապուս կ'երթային։ Առողջ իրարու կը պատմէին օրուան հրաշալի դէպքի մասին իրենց լսածները։ (Ասոնցմէ մէկը Կղէովպասն էր, Յովաչի աստուածահօր եղբայրը)։ Այդ միջոցին Յիսուս անոնց մօտենալով սկսաւ անոնց հետ միասին ճամբան շարունակել։ Աշակերտները չճանչցան Յիսուսը և ակսան օրուան մեծ դէպքը անոր ալ պատմել։

— Մեզմէ ոմանք, ըսին աշակերտները, այս առաւատ գերեզման գացին ու ճիշդ կիներու ըսածին պէս զտան զայն։

Յիսուս այս ամէնը մտիկ ընելէ վերջ, ըսաւ.

— Ի՞նչու մարգարէներուն գուշակութեան չէք



Եմմառնի ճամբուն վրայ

հաւատար: Անոնք չեն ըսած թէ Քրիստոս պիտի չարչարուի, խաչուի, մեռնի, թաղուի ու երեք օրէն յարութիւն առնէ: Յետոյ սկսաւ իր մասին գրուածները բացատրել:

Երբ գիւղին մօտեցան, Յիսուս այնպէս ձեւացուց թէ ինք ա'լ աւելի հեռուն պիտի երթայ: Բայց աշակերտներու խնդրանքին վրայ անոնց հետ մնաց: Ճաշի միջոցին հացը առաւ օրհնեց, կտրեց ու տնօնց տուաւ: Աշակերտները անմիջապէս ճանչցան Յիսուսը, բայց Անարդէն աներեւոյթ եղած էր:

Երկու ճամբորդները՝ ճաշերնին կէս ձգած երուսաղէմ վերադարձան: Ասոնք ուղղակի առաքեալներու հաւաքավայրը երթալով իրենց պատահածը մանրամասնորէն պատմեցին: Այս խօսակցութեան ընթացքին վախերնուն դուռը ամուր մը գոցեր էին:

Նոյն իրիկունը Յիսուս՝ մէկէն, անոնց մէջտեղը կեցած, ըսաւ.

— Խաղաղութիւն ձեզի:

Առաքեալները վախնալ սկսան, կարծեցին թէ ոգի
մը կը տեսնես: Յիսուս անոնց միտքը հասկնալով ը-
սաւ.

— Ինչո՞ւ կը վախնաք, ոգին միս ու ոսկոր չու-
նենար, տեսէք ես ունիմ: Այս ըսելէ վերջ ձեռքերն
ու ստքերը ցոյց տուաւ անոնց:

Որպէսզի սարսափնին փարատէ, հարցուց.

— Ուտելիք ունի՞ք:

Առաքեալները մեղք և ձուկ գրին անոր առջեւը:
Ճաշը աւարտելէ վերջ խօսք առնելով, սկսաւ ա-
նոնց բացատրել իր մասին գրուած բոլոր գրութիւննե-
րը: Յետոյ աւելցուց. «Ինչպէս որ Հայրս զիս զրկեց,
ինձի ամէն իշխանութիւն տալով, այնպէս ալ ես ձեզ
պաշտօն կուտամ աշխարհի ամէն կողմը երթալու և
քարոզելու:» Այս ըսելէ վերջ անոնց վրայ կը փչէ ը-
սելով. «Սուրբ Հոգին ընդունեցէք, հոգինիդ սուրբ ըլ-
լայ:»

Վկայութիւններ

Զարբիք փառք իմ, զարբիք եւ ես զարբայց ա-
ռաւօսուց ... Ընդ երեկոյս հանգիցեն լալիք, յառաւօսու
եղիցի ուրախութիւն:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Յիսուսի յարութիւն առած օրը երկու աշակերտները
ուր կ'երբային: Ո՞վ հանդիպեցաւ անոնց: Ի՞նչ պա-
մեցին: Անձանօրը ի՞նչ ըստ: Ճաշի ատեն ի՞նչ պա-
տահեցաւ: Ուր գացին: Նոն ի՞նչ պատահեցաւ:

Բ. ԹԱՅ

**Թովմաս Առաքելակ
Յիսուս Բ. անգամ կ'երեւայ
աշակերտներուն**

Քրիստոս երբ առաքեալներուն երեւցաւ, Թովմաս
առաքեալը կը բացակայէր։ Անոր վերադարձին ըն-
կերները ուրախութեամբ Յիսուսի իրենց երեւնալը և
անոր հետ ունեցած խօսակցութիւննին մանրամասնօրէն
պատմեցին։ Թովմաս չհաւատաց և ըստւ։

— Մինչեւ որ գամերուն տեղը չօշափեմ եւ մատս
անոր կողը չխոթեմ, չեմ հաւատար։

Այս դէպքէն ութ օր ետքը, երբ առաքեալները
դարձեալ հաւաքուած էին, Յիսուս մէկէն անոնց մէջ-
տեղը կենալով Թովմասին ըստւ։

— Թովմա՛ս, անհաւատ մի ըլլար, եկուր գամե-
րուն տեղը չօշափէ և մատդ ալ կողս խոթէ՛։

Թովմաս յուզուած, Յիսուսի առջեւ ծունկի գալով
ըստւ։

— Տէրս և Աստուածու։

— Դուն տեսար ու այնպէս հաւատացիր, ըստւ
Յիսուս, բայց երանի անոնց որոնք առանց զիս տեսած
ըւլուու պիտի հաւատան ինծի։

Այս դէպքէն քանի մը օր ետքը՝ երբ առաքեալնե-
րը Յիսուսի հրամանով Գեննեսարէթի լճին եզերքը կը
գտնուէին, այնտեղ Տէրը իրենց երեւցաւ և միասին



Յիսուս եւ Թովմաս առաքեալ

Ճաշեց: Ճաշէն վերջ խօսքը այս անգամ Պետրոս առառքեալին ուղղեց:

— Սիմոն, Յօվաննու որդի, կը սիրե՞ս զիս:

— Այո՛, Տէր, պատասխանեց Պետրոս:

— Ուրեմն ոչխարներս արածէ, ըստ Յիսուս:

Քիչ յետոյ կրկին անգամ հարցուց.

— Սիմոն, Յօվաննու որդի, կը սիրե՞ս զիս:

— Այո՛, Տէր, գիտես որ կը սիրեմ, պատասխանեց

Պետրոս:

— Ուրեմն ոչխարներս արածէ, ըստ Յիսուս:

Երրորդ անգամ՝ դարձեալ հարցուց Յիսուս:

— Աիմոն, Յովաննու որդի, կը սիրե՞ս զիս :

Պետրոս շատ տխրեցաւ, երբ միեւնոյն հարցումը
Տէրը երրորդ անգամ ըլլալով իրեն ուղղեց:

— Տէր, ըստ Պետրոս, դուն ամէն քան զիտես,
գիտես նաեւ թէ ես զքեզ կը սիրեմ:

— Ոչխարներս արածէ, ըստ Յիսուս
Եւ անա այսպէս Յիսուս Պետրոսը իր առաքելա-
կան պաշտօնին մէջ վերահաստատեց երեք անգամ ա-
նոր հաւատքը փորձելէ վերջ:

Ասկէ վերջ Յիսուս երկու անգամ ալ երեւցաւ
Կափառնայումի մէջ. մէկը Գալիլիոյ ծովեզերքը, ուր
առաքեալները Յիսուսի հրամանով հրաշալի ձկնորսու-
թիւն մը ըրին, իսկ միւսը երանութեանց լերան վրայ,
ուր իրենց ամէն իշխանութիւն տուաւ:



ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Առակերտները Թովմասին ի՞նչ պատմեցին: Թովմաս
ի՞նչ ըստ: Յիսուս երեւնալով խօսքը որո՞ւն ուղղեց:
Ի՞նչ ըստ Թովմաս: Յիսուս Պետրոսի ի՞նչ հարցուց:
Քա՞նի անգամ: Պետրոս վերջին անգամ ի՞նչ պատաս-
խանեց: Յիսուս ինչո՞ւ այս հարցումները ուղղեց
Պետրոսի:



Պ. ԴԱՍ

Համբարձումը



Յիսուս յարութիւն առած օրն իսկ Մարիամ Մագդաղենացիին, իւղաբեր կիներուն և Պետրոս առաքեալին երեւնալէ վերջ՝ Եմմառուսի ճամբուն վրայ ինքզինքը յայտնեց երկու աշակերտներուն, որոնք երուսաղէմէն գործով այդ քաղաքը կ'երթային։

Անկէ վերջ շատ անգամներ երեւցաւ աշակերտներուն ճաշեց անոնց հետ և իրենց պաշտօնին գործադրութեան համար զանազան հրահանգներ տուաւ։

Քառասուներորդ օրը գարձեալ երեւցաւ աշակերտներուն, և պատուիրեց անոնց Երուսաղէմէն չհեռանալ, մինչեւ որ Ս. Հոգիէն պէտք եղած ուժն ու ներշնչումը չընդունին։

— Յովհաննէս Մկրտիչ ջուրով կը մկրտէր, բայց դուք Ս. Հոգիով պիտի մկրտուիք, ըսաւ անոնց Յետոյ իրեն հետը առած՝ Զիթենեաց լեռը բարձրացաւ։ Հոս իր խօսքերը աշակերտներուն ուղղելով ըսաւ։

— Երբ Ս. Հոգին ձեր վրայ իջնէ, զօրացած՝ վըկաներս պիտի ըլլաք մինչեւ աշխարհիս ծայրերը՝ ինչպէս որ Հայրս զիս զրկեց ամէն իշխանութիւն տալով իսծի, ես ալ զձեզ կը զրկեմ։ Գացէ՛ք, քարոզեցէ՛ք ամէնուն, և մկրտեցէք Հօր, Որդիին և Ս. Հոգիին անունով։ Եւ ես ձեզի հետ պիտի ըլլամ ամէն օր՝ մինչեւ աշխարհի վերջը։

Այս խօսքերէն վերջ ձեռքերը վերցուց, օրինեց զանոնք և սկսաւ կամաց կամաց դէպի երկինք բարձրանալ։ Առաքեալները ապշած և տրտմած կը դիտէին

այս հրացալի երեւոյթը, մինչեւ որ ամպ մը ծածկեց
Յիսուսը իրենց աչքերէն։ Սակայն առաքեալներու
յափշտակութիւնը երկար չտեւեց, ճերմակ հազած եր-
կու հրեշտակներ անոնց երեւնալով ըսին։



Հարբարձումը

— Ո՞վ Գալիլիացիներ, ինչո՞ւ այդպէս զորմացած
կը նայիք։ Այն որ ձեզմէ բաժնուեցաւ օր մը նոյն
փառքով գարձեալ պիտի գայ։

Աշակերտները՝ Յիսուսի պատուէրին համոձայն, Ե-
րուսաղէմ իջան և վարնատան մէջ սպասեցին միսիթա-
րիչ Ս. Հոգիին։

**Այս տօնը Զատիկէն քառասուն օր ետքը՝ Սպրիւ
ՅՈՒՆ մինչեւ Մայիս 3 կը հանդիպի:**

Վկայութիւններ

Համբարձաւ Աստուած օրինութեամբ եւ Տեր մեր
ձայնիւ փողոյ …: Ել ի բարձունս: Գերեաց զգերու-
թիւն: Սաղմոս ԽԶ:

Նսցի եւ սիրեսցի ի վերայ արոռոյ իւրոյ եւ եղի-
ցի բահանայ ընդ ազմէ նորա: Զաքարիա Զ. 13:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Յիսուս վերջին անգամ ո՞ւր տարաւ առակերտները:
Խճչ բաւ հոն: Խճչ իշխանութիւն տուաւ անոնց: Յե-
սոյ ի՞նչ բրաւ: Ուսնի երեւցան իրենց եւ ի՞նչ ըսին:
Առակերտները ո՞ւր վերադարձան:

ՇԱՐԱԿԱՆ

Համբարձաւ Տէրն մեր յերկինս տսելով աշակերտացն
նոտարում ի բաղամիգ Երաւաղէմ, մինչեւ զգենուցում
զօրութիւն ի բարձանց:

Միաբանեալ սուրբ առաքեալքն միախոն եւ միա-
կրօն, միաբան նոստին ի սուրբ վերնատանն, եւ ակն ու-
նեին գալրատեան Սուրբ Հազեյն:

Ցանկարձի եհան ի նմանութիւն յուսոյ փայլման, եւ
նկան բնակիցու ի սուրբ առաքեալքն. մինչդեռ նոտեին
ի սուրբ վերնատանն:

Դ. ԴԱՎ

Ս. Հոգիին Գալուստը

Պենտեկոստի օրը՝ առաքեալները, Ա. Կոյս Մարիամը, Կօթանասունը երկու աշակերտները և իւղաբեր կիները վերնատան մէջ նստած Մխիթարիչին Կը սպասէին: Որպէսզի իրենց թիւը լրանայ, Յուղայի տեղ վիճակով. Մատաթիւն առաքեալ ընտրեցին:

Այսպէս, մինչ անոնք կ'աղօթէին, յանկարծ երկինքն սաստիկ հովի նման ձայն մը յսուեցաւ որ ամբողջ վերնատունը լեցուց: Ամէնուն գլխուն վրայ կրակէ լեղուներ երեւցան: Ամէնքն ալ Ս. Հոգիով լեցուած սկսան աշխարհի ծանօթ բոլոր լեղուները ինօսիլ:



Ս. Հոգիին Գալուստը

Հրեաներուն համար Պենտեկոստէն նուիրական օր մըն էր: Ան Եգիպտոսէն փախուստնին և Սինայի լեռան վրայ տասնաբանեան իրենց արուիլը կը յիշեցնէր: Բայց գլխաւոր արարողութիւնը նոր հունձքին երախուայրիքը նուիրելու և ճաշակելու օրէնքն էր, որուն համար այդ օրը Տօն Երախայրեաց Հնձոց կը կոչէին: Այդ օրը, ուր որ Հրեայ կար, կ'աշխատէր Երուսաղէմ գտնուիլ, ընդհանուր գոհարանութեան մասնակից ըլլուլու համար: Այդ զանազան երկիրներէ եկած ժողովուրդները զարմանքով կը լսէին իրենց երկիրներուն բարբառները առաքեալներուն բերնէն: Այդ զարմանքը սակայն շուտով փարատեցաւ: Պետրոս առաքեալ ստքի ելլելով սկսիլ:

— Ինչո՞ւ կը զարմանաք, ո՞վ Խարայէլացիներ, այս հրաշքը որ կը տեսնէք կատարումն է այն մարգարէութեան որ Կ'ըսէ. «Ժամանակ մը պիտի գայ որ իմ հոգիս ամէնուդ վրայ պիտի սփռեմ և ձեր զաւակները պիտի մարգարէանան»: Ահա այդ ասացուածքին իրականացումն է որ կը տեսնէք մեր վրայ: Այն Յիսուսը՝ որ ձեզմէ ոմանք խաչով սպաննեցին, յարութիւն առած է: Ան է որ զրկեց այս շնորհքը և մենք Անոր վկաներն ենք: Այդ օրը երեք հազար հոգի հաւատացին և մկրտըւեցան:

Այս տօնը Մայիս 10 էն մինչեւ Յունիս 13 կը հանդիպի:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Առաքեալները Յուդայի տեղ ո՞վ ընտեցին: Ս. Հոգին ո՞ր ժամուն իջաւ: Ի՞նչ նօաններ երեւցան: Այս ձայնը քաղաքը լսուեցա՞ւ: Երենց ուրցը հաւաքուած ժողովուրդը ի՞նչ զարմանալի երեւոյթ կը տեսներ անոնց վրայ: Ո՞վ է որ այդ երեւոյթը բացառեց:

Ե. ԴԱՍ

Ա. ԱՏԵՂԻԱՆՆՈՒ ՆԱԽԱՎԼԿԱՅ


Առաքեալները նախապէս եկեղեցւոյ նիւթական և
բարոյական բոլոր գործերը իրենք կը կատարէին: Ինչ
որ ունէին՝ հասարակաց էր: Միասին կը ճաշէին և
կ'աղօթէին: Բայց երբ հաւատացեալները շատցան,
ստիպուեցան անոնց մէջէն եօթը օգնականներ ընտրել:
Անոնց մէջէն ամենէն գործունեան և համարձակախոսը
Ս. Ստեփաննոսն էր: Հրեաները տեսնելով Սուրբին
համարձակախօսութիւնը և գործած հրաշքները, խոր-
հեցան զայն մէջտեղէն վերցնել: Բայց երբ տեսան թէ
անոր հետ վիճելով և կոմ դատարան կանչելով չպի-
տի կրնան մահուան արժանի յանցանք մը վերագրել,
ուրիշ կերպ մը խորհեցան: Աշխատեցան սուտ վկա-
ներով հաստատել թէ Ս. Ստեփաննոս տաճարին և Մով-
սիսական օրէնքին դէմ կը հայնոյէ:

Ա. Ստեփաննոս ոչ միայն ինքզինքը արդարացուց,
այլեւ՝ անոնց կեղծուորութիւնը երեսնուն տուաւ: Ա-
սոր վրայ՝ ա՛լ աւելի կատղած, քաշկոտելով քաղաքէն
դուրս հանեցին և հոն քարկոծելով մեռցուցին: Սուր-
բը այդ միջոցին իր վրայ քար նետողներուն համար
կ'աղօթէր:

Ա. Ստեփաննոս նախավկայ ալ կը կոչուի, որով-
հետեւ Քրիստոսի անունով առաջին անգամ նահատակ-
ողը ինք եղաւ:

Մեր եկեղեցին յատուկ շարական և օր ունի այս
սուրբին համար: Այդ օրը սարկաւագներուն տօնն է:


A 351.98



Ա. Ասեփաննոս Նախավկայ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ո՞վ էր Ա. Ասեփաննոս: Ի՞նչ պիտի ըլլար սարկաւագներուն պատօնիք: Նախավես որո՞նք կը կատարեին: Ի՞նչո՞ւ զիներ հայլածեցին: Ի՞նչո՞ւ բանութեան դիմեցին: Ասեփաննոս մեռած տանը ի՞նչ կը խնդրէր Աստո ձմէ:



Զ. ԴԱՍ

Եթովպացի Զօրավարին դարձը

Ստեփաննոսի մահէն վերջ առաքեալները ցիր ու ցան եղանակ Փելիպպոս առաքեալ ալ Սամարիա անցնելով հոն սկսաւ քարոզել:

Ժողովուրդը մեծ ուրախութեամբ ընդունեց զինքը, որովհետեւ գիւահարները, անդամալոյժները և կաղերը կը բժշկէր:

Այս քաղաքին մէջ Սիմոն անունով մոգ մը կար որ իր մոգութիւններով ժողովուրդը կ'ապչէցնէր: Բայց երբ Փելիպպոսին հաւատացին՝ որ Յիսուս Քրիստոսի անունով կը խօսէր, այր և կին ամէնքն ալ մկրտուեցան:

Երուսալէմի մէջ երբ լսեցին թէ Սամարիոյ մէջ Աստուծոյ խօսքը հետզէտէ կը տարածուի, Պետրոսը և Յակոբոսը հոն զրկեցին: Ասոնք իրենց ձեռքերը դրին նորադարձներուն վրայ և Աստուծոյ Ս. Հոգին անոնց վրայ իջաւ:

Սիմոն մոգը երբ տեսաւ թէ առաքեալները իրենց ձեռքը որուն վրայ որ զնեն Ս. Հոգին կ'իջնէ անոր վրայ, ինքն ալ մօտեցաւ առաքեալներուն և դրամ առաջարկելով ըստաւ:

— Ինձի ալ իշխաննութիւն տուէք որպէսզի որուն վրայ որ ձեռքս դնեմ անոնք Ս. Հոգին ստանան: Բայց Պետրոս զայն յանդիմոնեց ըսելով.

— Քու դրամդ քեզի ըլլայ, Աստուծոյ պարզեւը ստակով չի գնուիր: Քու չար ճամբայէդ դարձի եկուր, Աստուծոյ աղաչէ գուցէ ներուին յանցանքներդ:

Փելիպպոս՝ Տիրոջը հրամանով, Գաղա իջաւ քարու-

զելու։ Ճամբան Եթովպացի զօրավարի մը հանդիպեցաւ որ կառքի մը մէջ Երուսաղէմէն կը վերագառնար։

Ս. Հոգին Փիլիպպոսին հրամայեց որ կառքին մօտենայ։ Առաքեալը՝ երբ կառքին մօտեցաւ, մէկը տեսաւ որ նստած Ս. Գիրք կը կարդար։

— Տէ՛ր, հարցուց Փիլիպպոս, կարդացածդ կը հասկնա՞ս։

— Ի՞նչպէս կրնամ հասկնալ երբ մէկը չբացատրէ զայն։ Եւ յետոյ իրեն քովը հրաւիրեց որ բացատրէ։

Զօրավարը Եսայի Մարգարէէն սա հատուածը կը կարդար։ «Ոչխարի պէս մորթուելու տարուեցաւ և զինքը խուզողին առջեւ գառնուկի մը պէս համր մընաց ... ևայլն»։

Եթովպացին խնդրեց որ բացատրէ մարգարէէն այս խօսքը։

Փիլիպպոս՝ խօսք առնելով, Յիսուս Քրիստոսը քարոզեց, Եւ երբ աղքիւրի մը քով հասան՝ Եթովպացին ջուրը տեսնելով ըստաւ։

— Ահա ջուրը, ի՞նչն է որ զիս կ'արգիլէ մկըրտուելէ։

Եթէ բոլոր սրտովդ կը հաւատաս Յիսուս Քրիստոսի արգելք մը չկայ, պատասխանեց Փիլիպպոս։

— Կը հաւատամ որ Յիսուս Աստուծոյ Որդի է, պատասխանեց զօրավարը։

Ասմիջապէս կառքէն վար իջնելով մկրտուեցաւ։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ս. Ստեփաննոսի մահեն վերջ առաքեալները ի՞նչ եղան։ Փիլիպպոս ո՞ւր անցաւ, ո՞վ կար հոն եւ ի՞նչ կ'ըներ։ Մոզր ի՞նչ առաջարկեց։ Առաքեալը ի՞նչ ըստաւ։ Փիլիպպոս Գաղայի համբուն վրայ ո՞րու հանդիպեցաւ։ Փիլիպպոս ինչո՞ւ մօտեցաւ։ Երովացին ի՞նչ ուզեց։

Է. ԴԱՍ

Պողոս Առաքելակ



Կիլիկիոյ Տարսոն քաղաքին մէջ ծնած է։ Իր մայրենի լեզուէն զատ կը խօսէր նաեւ Յունարէն լեզուն։ Արհեստով խորանակար էր։ Իր ուսումը կատարելագործելու համար Երուսաղէմի վարդապետներէն Գամազիէլին քով դրկուեցաւ, որուն քով՝ քիչ ժամանակի մը մէջ, Ս. Գիրքը, ազգային պատմութիւնը և մայրենի լեզուն սորվեցաւ։

Պօղոս՝ Սաւուղ կամ Սօղոս ալ կը կոչուէր։ Իբր թունդ հայրենասէր մը բոլոր Հրեաներէն կը սիրուէր։ Ս. Ստեփաննոսի վրայ յարձակող խուժանին պարագըլուխը ինքը եղած էր։ Այդ օրէն սկսեալ յայտնի կերպով քրիստոնեաները կը հալածէր։

Օր մը, երբ նոյն պաշտօնով Դամասկոս կ'երթար, ճամբան զօրաւոր լոյս մը ողողեց զինքը և որուն մէջէն ձայն մը կ'ըսէր իրեն։

— Սաւո՞ւղ, Սաւո՞ւղ, ինչո՞ւ կը հալածես զիս։

— Ո՞վ ես Տէր, հարցուց Սաւուղ։

— Ես Յիսուսն եմ, պատասխանեց ձայնը։ Զգէ այդ պաշտօնդ, գնա՛ աւետարանս քարողէ, որովհետեւ դուն իմ ընտրեալն ես։

Պօղոս ընկերակիցներու օգնութեամբ Դամասկոս մտաւ, Քրիստոսի աշակերտաներէն Անտոնիա՝ երբ Սօղոսի գարձը լսեց, գնաց անոր վրայ աղօթեց և բժշկեց աչքը։

Այս մոլեռանդ հրեան վերջէն Քրիստոսի աւետարանին ամենէն եռանդուն քարողիչներէն մէկը եղաւ։

Նահատակուեցաւ Հռովմի մէջ ներոն կայսեր հրամանով։

Պողոս՝ Պետրոսի հետ մասնաւոր տօն մըն ալ ունի որ Ծնունդի Պահքէն առաջ կուգայ։



H.J. FORD

Պողոսի դարձ

Հ. ԴԱՍ

ԸՆԹԵՐՑՈՒՄ

**Պօղոս իր կեանիքը կը պատմէ
Ագրիպասին**

Հրեաները Պօղոսը ամբաստանած ըլլալով՝ Ագրիպաս թագաւորը արտօնեց Սաւուզը որ ինքզինքը պաշտպանէ:

Պօղոս ձեռքը երկնցնելով այսպէս խօսեցաւ.

— Ո՛վ Ագրիպաս, ինքզինքս երջանիկ կը համարեմ քու առջեւդ խօսք առնելուս համար, Դուք անոնց բոլոր սովորութիւնները և խնդիրները չատ լաւ գիտէք, ատոր համար կը խնդրեմ որ համբերութեամբ մտիք ընէք զիս:

Ես պզտիկ տարիքէս Երուսաղէմ եկած ըլլալուս բոլորը զիս լաւ կը ճանչնան: Գիտեն թէ մոլեռանդ փարիսեցիի մը պէս ապրած եմ: Իսկ այժմ կը դատապարտուիմ որովհետեւ կ'ըսեմ թէ Աստուծոյ մեր հայրերուն ըրած խոստումը իրականացած է, հակառակ անոր որ իրենք ալ՝ ամէն օր, այդ յոյսին իրականացման կը սպասեն:

Ժամանակ մը ես ալ իրենց պէս պարտք կը համարէի Յիսուս Նոզովրեցիին դէմ գործել, Երուսաղէմ եղած միջոցիս քահանայապետներէն հրաման առնելով շատերը բանտարկեցի, և անոնցմէ ոմանց սպաննուաթեան հաւանութիւն տուի: Երբ հոս գործս տւարտեցի, այս անգամ Դամասկոս երթալու հրաման առին ձամբան սակայն, ո՞վ Արքայ, կէս օրին՝ արեւուն լոյսէն շատ զօրաւոր լոյս մը տեսայ մեր բոլորտիքը: Ա-



Ս. Պողոս Առաքեալ

մէնքս ալ շլացած գետին ինկանք։ Այդ միջոցին ձայն
մը լսեցի որ կ'ըսէր։

— Սաւո՛ւզ, Սաւո՛ւզ, ինչո՞ւ կը հալածես զիս, քե-
զի համար դժուար է խթանին կից զարնելը։

— Ո՞վ ես, Տէ՛ր, հարցուցի։

— Ես եմ այն Յիսուսը որ դուն կը հալածեմ Ոտ-
քի ելիք, ես քեզի երեւցայ որպէսզի գուն պաշտօնեաս

ըլլաս և բոլոր տեսած ու լսած բաներուդ համար վը-
կայես: Զքեզ այդ ժողովուրդէն ազատելով հեթանոս-
ներուն պիտի զրկեմ որպէսզի անոնց աշխերը բանաս
և խաւարէն լոյսին կանչես զանոնք:

Տէր Արքայ, ես այդ տեսիլքին դէմ չգործեցի այլ
եւս Նախ Դամակոս և Երուսաղէմ եղողներուն քարո-
զեցի և ապա բոլոր հեթանոսներուն՝ որպէսզի ապաշ-
խարեն և Աստուծոյ հաճելի գործեր գործեն: Ասոր հա-
մար տաճարին մէջ վրաս յարձակելով սպաննել կ'ուզէին
զիս, բայց Աստուծոյ օգնութեամբը մինչեւ հիմա ողջ
մնացի:

Ես մարգարէներուն և Մովսէսին ըսածներէն տարբեր
բան մը չեմ պատմեր: Ես ալ անոնց ըսածը կը կրկ-
նեմ, թէ՝ Քրիստոս պիտի չարչարուէր և յետոյ մեռել-
ներէն յարութիւն առնելով ժողովուրդին և հեթանոս-
ներուն յոյս պիտի քարոզէր:

Մինչ Պօղոս կը խօսէր, Փիստոս բարձրաձայն պոռաց,
— կը խելագարիս, Պօղոս, շատ ուսմունքդ քեզ
կը յիմարացնէ:

— Ես չեմ խելագարիր, պատասխանեց Պօղոս, այլ
ճշմարտութեան և զգաստութեան խօսքեր կ'ընեմ:

Այս և քանի մը խօսակցութիւններէ վերջ Ագրի-
պատ և իր շուրջինսերը դուրս ելան խորհրդակցու-
թեան մը համար: Հոյն ամէնքն ալ կը խոստովանէին
թէ Պօղոս պատիժի արժանի որեւէ յանցանք չունի:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Պօղոս ո՞ր տեղացի եր: Ո՞ւր առած եր իր կրքու-
րիւնը: Խնչ աղանդի կը պատկաներ: Ան ո՞ւրու սպան-
նուրեան մեղսակից եր: Խնչեր քած եր: Ո՞ւր կ'երբար:
Խնչ պատահեցաւ: Խնչ բաւ ձայնը: Ո՞վ բծէկց զին-
քը: Վերջեն խնչ քաւ: Ո՞ւր նահատակուեցաւ:

Թ. ԴԱՍ

Կուռնակիինս Հարիւրապեսի և Պետրոսի Տեսիլները

Պաղեստինի կեսարիա քաղաքին մէջ Կուռնելիոս
անունով Հռովմայեցի բարեպաշտ և աստուածազախ
հարիւրապետ մը կար։ Ասիկա միշտ ողորմութիւն կը
բաժնէր և կ'աղօթէր։ Օր մը, Աստուածոյ հրեշտակը ե-
րեւնալով իրեն ըստաւ։

— Կուռնելիոս, աղօթքդ և ողորմութիւններդ
Աստուածոյ լսելի և հաճելի եղան։ Մէկը դրէ Յոպպէ
որ Սիմոն Պետրոսը կանչէ։ Անիկա խաղախորդի մը
տունը հիւր կը մնայ։

Մինչ հարիւրապետին ծոռաները ճամբան էին՝
Պետրոս տանիքը ելած կ'աղօթէր։ Անիկա տեսիլքի մը
մէջ հետեւեալը տեսաւ։

Երկինքէն՝ չորս կողմերէն կապուած աման մը ի-
ջաւ որուն մէջ գազաններ, սողուններ և ամէն սուրբ
և անսուրբ կենդանիներ կային։ Երկինքէն ձայն մը
այսպէս կը հրամայէր։

— Պետրոս, մորթէ և կեր զանոնք։

— Բաւ լիցի, Տէ՛ր, որ ես պիղծ և անմաքուր բա-
ներ ուտեմ, պատասխանեց Պետրոս։

— Ան որ Աստուած մաքրեց, դուն զայն պիղծ մի
համորհը, պատասխանեց երկնային ձայնը։

Մինչ Պետրոս այս հրաշալի երեւոյթին վրայ կը
խորհէր՝ Կուռնելիոսի ծառաները դրան առջեւ հասած՝
զինքը մը փնտռէին։

Պետրոս Ա. Հոգիի թելադրութեամբ անոնց հետ գնաց : Կուռնելիոս իր բոլոր ազգականները և բարեկամները իր տանը մէջ հաւաքած՝ անոնց կը սպասէր : Երբ Պետրոս երեւցաւ, Կուռնելիոս զայն դիմաւորելով սկսաւ երկրպագութիւն ընել : Պետրոս զայն վերցուց և ցսաւ.

— Ես քեզի պէս մարդ մըն եմ, ոտքի ելիր : Հրեաներուն օտարազգիի մը տունը մտնել արգիլուած էր : Պետրոս այս կէտը բացատրելէ վերջ տւելցուց .

— Բայց Աստուած ինձի հրամայեց որ որեւէ մարդու համար պիղծ չըսեմ :

Կուռնելիոս ինքն ալ իր կարգին տեսած տեսիլքը պատմեց :

Պետրոս Յիսուսի կեանքը, կրած չարչարանքները, մահը և յարութիւնը պատմելէ վերջ աւելցուց .

— Յիսուս պատուիրեց որ մենք ամէն կողմ քառողենք և վկայութիւն տանք թէ ան է ճշմարիտ Աստ . ուածը :

Մինչ Պետրոս կը խօսէր՝ Հոգին Սուրբ իշաւ անոնց վրայ և անոնք սկսան զանազան լեզուներ խօսիր :

Պետրոսի հետ ուրիշ հրեաներ ալ կային, որոնք կը զարմանային հեթանոսներուն վրայ Ա. Հոգին իշած ըւլալը տեսնելով :

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ո՞վ եր Կուռնելիոս: Ի՞նչ տեսակ մարդ եր: Օր մը ի՞նչ ըսաւ հրեատակը իրեն: Նոյն ատեն Պետրոս ո՞ւր կը գտնուեր: Ան ի՞նչ տեսիլք ունեցաւ: Ինչո՞ւ: Պետրոս գնաց: Կուռնելիոս ի՞նչպէս ընդունեց եւ ի՞նչ ըսաւ:

Դ. ԴԱՍ

Հարածանիներ



Առաքեալներու դէմ պաշտօնական հալածանքը սկսու, Քրիստոսի համբարձումէն տասը տարի ետքը: Հրէից Հերովդէս Ագրիպաս թագաւորը հրեաներուն հնաճելի ըլլալու համար նախ Յակոբոս առաքեալը գըլ-խառել տուաւ և ապա Պետրոսը շղթայակապ բանտարկեց, որպէսզի յաջորդ օրը չարչարանքներով ըսպանել տայց Բայց կէս գիշերին Աստուծոյ հրեշտակը ներկայացաւ Պետրոսին, արթնցուց զայն և ըսաւ.

— Պետրոս, ելիր գօտիդ կապէ, Կօշիկներդ հագիր և ետեւէս եկուր:

Պետրոս այս ամէնը երազ կը կարծէր: Բայց երբ մեծ դուէն դուրս ելաւ և փողոցին մէջ մինակը զգաց ինքինքը, այն ատեն հասկցաւ իրողութիւնը ու ըսաւ ինքնիրեն:

— Հիմա է որ կը հասկնամ թէ Տէրն է որ իր հրեշտակը զրկած է զիս Հերովդէսի ձեռքէն ազատելու համար:

Ուզգակի Մարկոսի տունը գնաց՝ ուր իր եղբայրները հաւաքուած կ'աղօթէին: Անոնց մանրամասն պատմեց կատարուած հրաշքը:

Յաջորդ օրը երբ Հերովդէս իմացաւ թէ Պետրոս բանտէն ազատեր է, սաստիկ բարկացաւ և խստիւ պատժեց բանտապահները: Սակայն ինքն ալ երկար չապրեցաւ:

Օր մը երբ պաշտօնական անձերու առջեւ ոսկեճառ մուկ զգեստներով բանախօսութիւն մը կ'ընէր, հրեշ-

տակը հարուածեց զայն՝ Աստուծոյ փառք չտալուն համար։ Հերովդէս որդնոտելով մեռաւ։

ԸՆԹԵՐՑՈՒՅԹ

Մենք գիտենք թէ՝ խաչին վրայ՝ Յիսուս իր մայրը Յովհաննէսին յանձնեց, որ մինչեւ իր մահը անոր քով ապրեցաւ։



Հեթանոսական բանեն կ' ազատ Պետրոսը

Յովհաննէսի եղբօր՝ նահատակ Յակոբոսի համար,
աւանդութիւնը կ'ըսէ թէ մարմինը ծովը նետուեցաւ,
իսկ գլուխը՝ սկուտեղի մը մէջ դրուած, հրեշտակի մը
ձեռքով Ս. Կոյս Մարիամին յանձնուեցաւ Ս. Կոյսը,
առաքեալներուն մէջ առաջին անգամ իր որդւոյն ա-
նունով նահատակուող սուրբին գլուխը իր բնակած
տան մէջ թաղեց:

Այդ տունը՝ որ միեւնոյն տաեն Տեառնեղբայր ա-
ռաքեալին բնակարանն էր, Կրկնապէս նուիրագոր-
ծուեցաւ:

Այժմ այս տան վրայ կը կանգնի Հայոց փառաւոր
վանքը՝ Սրբոց Յակոբեանց անունով: Իսկ մարմնոյն
համար կ'աւանդուի թէ Միջերկրականի ալիքները
մինչեւ Սպանիոյ ծովեզերքը տարին:

Կոյր մը՝ որ պատահմամբ ծովեզերքը կը գտնուէր,
ձեռքերը թրջելով երեսը սրբեց: Հրաշք, մէկէն աշ-
քերը բացուեցան:

Անմիջապէս հաւատացեալները հաւաքուելով մար-
մինը դուրս հանեցին և մասնաւոր տեղ մը թաղեցին:
Յետոյ վրան գեղեցիկ եկեղեցի մը շինեցին:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Առաքեալներու դէմ պատօնապէս ե՞րբ սկսաւ հա-
լածանքը: Ո՞ր առաքեալը գլխատուեցաւ: Աւանդու-
թիւնը ի՞նչ կ'ըսէ այս մասին: Պետքս ի՞նչպէս ազա-
տեցաւ: Ո՞վ եր հալածիչը: Ի՞նչ եղաւ անոր վախ-
նանք:

ԺԱ. ԴԱՍ

Ներոնի Հայածանիները

Որչափ քրիստոնէութիւնը հալածուէր՝ այսքան հաւատացեալներու թիւը կը շատնար։ Այսպէս, նախապէս հալածանքները տեղական բնոյթ ունէին, բայց վերջէն ընդհանուր եղան։

Հռովմէական կայսրութիւնը քանի կը տեսնէր անոնց բազմանալը՝ այնքան հալածանքները կը շատցնէր։ Առաջին երեք դարերու ընթացքին տասը մեծ հալածանքներ տեղի ունեցան որոնք բոլոր միւսները մոռցընել տուին։

Քրիստոսի 64 թուականին, Ներոն կայսեր օրով, Հռովմ քաղաքը սոսկալի հրդեհի մը ճարակ դարձաւ։ Ներոն յանցանքը քրիստոնէից վրայ ձգեց և սկսաւ ահաւոր կերպով տանջել զանոնք։ Անոնց վայրի կենդանիներու մորթեր հագուեցնելով գաղաններու առջև կը նետէր որպէսզի բզկտեն։ Եւ կամ անոնց մարմինը և հագուստները ձէթով օծելէ վերջ՝ չուաններով ծառերուն կը կապէր և ապա բռնկցնելով ինջոյք կ'ընէր։

Բայց այս բոլոր չարչարանքներն ու հալածանքները փոխանակ ահաւորեկելու քարիստոնիաները, ընդհակառակը ա'լ աւելի կը գրգռէին անոնց եռանշը և կը քաջալերէին զանոնք իրենց հաւատքին մէջ անխախտ մնար։

Հին Ուխջին ԵԽ ԱՌԱՔԵԼՈՅ ՎԱԽՃԱՆԸ

Նոր օրէնքի յաղթանակէն վերջ պէտք էր որ հինը գոյութիւն ունենալէ դադրէր։ Ասիկա տեղի ունեցաւ Քրիստոսի 70 թուականին։

Հրեաները չուզելով այլեւս Հռովմի տիրապետութեան տակ մնալ, Զատկի առթիւ՝ ամէն կողմէն հաւաքուած ուխտաւորներու ներկայութենէն օգտուելով, ապստամբեցան։ Նախապէս յաղթութիւններ ալ տարին, բայց վերջէն Տիտոսի կողմէն պաշարուելով շատ նեղութիւններ և զրկանքներ կրեցին։ Սովը և համաճարակ հիւանդութիւնները տւերներ գործեցին։ Շատեր մեռելներու դիակները ուտել սկսան։

Տիտոս մէկիկ մէկիկ ամրութիւնները զրաւելէ վերջ միջնաբերդը հասու, ուր տաճարը կը գտնուէր։ Հակառակ այն հրամանին որ կ'արգիլէր այդ հոյակապ շէնքին ձեռք գպցնել, զինուոր մը՝ իր վրայ եղած յարձակումէն կատղած՝ կրակի տուաւ զայն։

Այս պաշարումը եօթը ամիս տեւեց։ Պատերազմի ընթացքին հրեաներէն 1,100,000 հոգի սպաննուած էր։ Մնացած ժողովուրդէն 70,000 ը գերի տարուեցաւ. իսկ մնացածները աշխարհի ամէն կողմէրը ցրուեցան։

Այսպէս վերջ գտաւ Հին Ուխտի պատմութիւնը և կոտարուեցաւ Քրիստոսի այն մարգարէութիւնը որ կ'ըսէր։ — Երուսաղէմ, Երուսաղէմ, պիտի գայ ժամանակ մը որ քու մէջդ քար քարի վրայ չպիտի մնայ։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Քանի՞ նեանաւոր հալածանք կը նանշնաս։ Ասոնցմէ առաջինը ե՞րբ պատահեցու։ Ինչո՞ւ։ Հաւատացեալները ի՞նչ չաշարանեներով կը նահատակէին։ Այս հալածանեները ի՞նչ ազդեցութիւն գործեցին Քրիստոնեաներու վրայ։

Հին Աւիսին վախճանը ե՞րբ տեղի ունեցաւ։ Ի՞նչպէս։ Տիտոս ի՞նչ բրաւ բաղաբր։ Հրեաները ի՞նչ բանէ կը նեղուէին։ Կրցա՞ն դիմանալ։ Ի՞նչ եղաւ վախճանին։ Ո՞ր ժարգարենութիւնն եր որ կը կատարուեր։

ԺԲ. ԴԱՍ

Եկեղեցին Յաղթանակը

Այս հալածանքները գրեթէ մինչեւ 312 թուականը տեւեցին, այսինքն հայերուն ամբողջական քրիստոնէութեան դարձէն տասնը մէկ տարի վերջը:

Այդ օրերուն Հռովմի կայսրութեան թագը վէճի առարկայ էր. Մագսենտիոս բռնակալին և Մեծն Կոստանդիանոս կայսրերուն միջեւ: Վերջինս համակիր և բարեկամ էր քրիստոնէից:



Օր մը՝ երբ Կոստանդիանոս իր զօրքերուն գլուխը անցած Հռովմը պաշարելու կ'երթար, ինդրեց քրիստոնէից Առաջածմէն որ ինքինքը յայտնէ: Իր ինդրանքը լսելի եղաւ: Երկնքի վրայ լուսաւոր խաչ մը երեցաւ, որուն վրայ գրուած էր. «Ասով պիտի յաղթես»:

Կայսրը և զօրքը այս նշանէն քաջալերուած գրուն տեւին Հռովմի վրայ: Մագսենտիոս բռնակալ յաղթը և լով փախաւ և ճամբան Տիբեր գետին մէջ ինեղդը լեցաւ:

Մեծն Կոստանդիանոս մայրաքաղաքին մէջ իր
արձանը կանգնել տուաւ, ձեռքը խաչ մը բռնած, ո-
րուն վրայ գրուած էր. «Այս նշանով է որ թշնամիին
յաղթեցի»:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Հալածանեները ե՞րբ դադրեցան: Այդ օրերուն Հը-
ռովմի մէջ ի՞նչ տեղի կ'ունենար: Ո՞վ էր Կոստանդիա-
նոս: Ի՞նչ խնդրած էր Քրիստոնէից Ասուծմէն: Կա-
սարուեցա՞ւ խնդրանէց: Յաղթանակէն յետոյ ի՞նչ րրաւ:

ՍԱՂՄՈՍ

Ընդ ամենայն երկիր ել բարրառ նոցա:

Եւ մինչեւ ի ծագս աշխարհի են խօսք նոցա:

ՇԱՐՈՒԱՆ ԵԿԵՂԵՑԻ ՊԵ

Ուրախ լիր սուրբ եկեղեցի, բանզի Քրիստոս արժայն
երկնից այսօր պատկեաց զիեզ խաչիւն իւրօվ. եւ զար-
դարեաց զամուրս բա մանչելի փառօնն իւրօվք:

Խնդա յոյժ զուսար Սիոնի բանզի երկիրս երկինք եղեն
այսօր վերստին բա նորոգմամբ եւ բազաւորն երկնաւոր
հանեցաւ բնակիլ ի նեզ:

Ընդ դասս երկնաւոր զօրանց վեր առեալ տօնեմք
այսօր զանդադար փառաւորիւնս. ուրախ լիր հարսն
անարատ անբննին բա խորհրդով:

ԺՂՅ. ԴԱՍ

Առաջիալներու ձգած գրութիւնները

Մատքեսու: — Դեռ քարոզելու չգացած, Քրիստոսի համբարձումէն ութը տարի ետքը՝ Եթրայական լեզուով՝ գրեց իր աւետարանը:

Մարկոս: — Որ թէ Պօղոսի և թէ Պետրոսի աշակերտներէն մէկն էր. Պօղոսի հրամանով իր աւետարանը գրեց Անտիոքի մէջ՝ ասորերէն լեզուով, տասնը հօթը տարի ետքը: Վերջէն գրեց նաև Գործք Առաքելոցը:

Ղուկաս: — Քրիստոսի հօթանասուն աշակերտներէն մէկն էր. Պօղոսի հրամանով իր աւետարանը գրեց Անտիոքի մէջ՝ ասորերէն լեզուով, տասնը հօթը տարի ետքը: Վերջէն գրեց նաև Գործք Առաքելոցը:

Ցովիաննես: — Իր աւետարանը Եփեսոսի մէջ գրեց յունարէն լեզուով, յիսունը երեք տարի ետքը: Յետոյ իր աքսորավայրը եղող Պաթմոս կղզիին մէջ գրեց յայտնութեան գիրքը:

Կաթողիկեաց թուղթերը գրած են Պետրոս, Յովաննէս, Յակոպոս և Յուդա առաքեալները:

Իսկ Պօղոս՝ իր կազմած զանազան եկեղեցիներուն, տասնը չորս թուղթեր գրած է:

Ասոնց ամբողջութիւնը կը կազմեն Նոր Աւիտի պատմութիւնը:

ՀԱՐՑԱԽՄՆԵՐ

Որո՞նք են չորս Աւետարանիչները: Ասոնք ո՞ւր եւ ի՞նչ լեզուով գրեցին Աւետարանները: Գործք Առաքելոցը ո՞վ գրած է: Կաթողիկեաց թուղթերը որո՞նք գրած են: Պօղոս Էանի՞ թուղթը գրած է: Ասոնց ամբողջութիւնը ի՞նչ կը կոչուի:

ԺԹ. ԴԱՍ

Հայոց Առավելակները

Առաքեալները՝ վերնատան մէջ, Ա. Հոգիէն քարոզելու և բժշկելու չնորհքը ընդունելէ վերջ ցրուեցան աշխարհիս ամէն կողմերը. Բայց պէտք է գիտնալ թէ անոնք առաջին անգամ կ'երթային այն երկիրներն ու քաղաքները ուր Հրեայ հասարակութիւն և սինակոկ կար. Թաղէսս և Բարթողիմէսս առաքեալները Հայաստան եկան, որովհետեւ հոս եւս՝ Մեծն Տիգրանի օրէն սկսեալ. Հրեայ գաղութներ(*) կային:

Հետեւաբար Հայաստանն ալ անմտան չմնաց աստուածային այդ չնորհքէն. Հետզհետէ Հայաստան եկան Ա. Բարթողիմէսս և Ա. Թաղէսս առաքեալները. Մեր եկեղեցին ասոնք կը ճանչնայ իբր մեր առաջին լուսաւորիչները և անոնց համար մասնաւոր տօն ալ սահմանած է: Ասոնց գերեզմաններն ալ մինչեւ այսօր Հայաստան կը գտնուին: Թաղէսսինը՝ Արտազու մէջ, իսկ Բարթողիմէսսինը՝ Աղբակ գաւառին մէջ:


Բոլոր քրիստոնեայ եկեղեցիներն ալ կ'ընդունին թէ Բարթողիմէսս Հայոց առաքեալն ու քարոզիչը եղած է: Թաղէսսի համար շփոթութիւն մը կայ միայն: Օտար պատմիչները, ինչպէս մերինները, կը հաստատեն թէ Յուղա թաղէսսն է որ Հայաստան եկած է և ոչ թէ Թաղէսս Գիմեմոսը (երկուորեակ), Թոմա առաքեաւլին եղբայրը:

Այս ամէնէն որոշ կ'երեւի թէ Հայաստանեայց եկեղեցին իր վարդապետութիւնը առած է ուղղակի առաքեալներէն. Ատոր համար ալ Առաքելական է:

(*) Մինչեւ վերջերս անոնցմէ մաս մը կ'ապրէր Կորդուազ լեռներուն մէջ պահելով իրենց լեզուն և բոլոր աւանդութիւնները:



Ս. ԹԱԴԵՈՍ ԱՌԱԲԵՈԱ, Առաջին Լուսաւորիչ Հայոց



Ս. ԲԱՐԹՈՂԻՄԵՈՍ ԱԹԱՔԵԱԼ Ա. Լուսաւորիչ Հայոց

ԸՆԹԵՐՑՈՒՄ

Ա. ԹԱԴԵՈՍ ԱՌԱՔԵԱԼ

Ինչպէս յիշեցինք, առաքեալները նախապէս կ'երթային այն երկիրները ուր Հրեայ հասարակութիւններ կային։ Հայմատանի մէջ ու կը գտնուէին այսպիսի գաղութներ։ Ուստի Յուդա Թադէոս քարոզելու համար ուղղակի մեր աշխարհը եկաւ։ Այդ օրերուն հայերը կռապաշտ էին, զանազան չաստուածներ կը պաշտէին։

Թադէոս իր քարոզութիւնը սկսաւ Վան նոհանգի Արտազ գաւառէն (այժմու Մակու գաւառը)։


Արտազու Շաւարշան գաւառին մէջ կը գտնուէր Սանատրուկ անունով արքայիկին ապարանքը, Այս իշխանին աղջիկը՝ Սանդուխտ, Թադէոսի գալը լսելով, հետաքրքրութեան համար, անոր քովը գնաց Բայց քիչ յետոյ՝ իշխանուհին գրաւուելով այս նոր կրօնքէն, քրիստոնէութիւնը ընդունեց և մկրտուեցաւ։

Սանատրուկ իմանալով, նույն քուրմերէն թելադրուած, հրամայեց այս նոր կրօնքին հետեւողները սրէ անցնել. և յետոյ աշխատեցաւ աղջիկը դարձի թերել, բայց չյաջողեցաւ։ Յուսահատ՝ բռնութեան դիմեց, Աղջիկը շղթայակապ բանտարկել տուաւ։

Ս. Թադէոս պահապաններու արտօնութեամբ բանտ մտնելով, նախ՝ անոր շղթաները համբուրեց և յետոյ սկսաւ աղօթել և քաջալերել զայն։

Բանտապահներէն ոմանք այս յուզիչ տեսարանէն ազգուած՝ մկրտուեցան։

Սանատրուկ՝ երբ իմացաւ թէ առաքեալը բանտ գտցած է, իր աղջկանը քովը, հրամայեց բոլոր բանտապահները սրէ անցնել։ Սանդուխտ՝ փոխանակ այս



Մըրուհի Սանդուխս

արիւնոտ տեսարանէն ազգուելու, ընդհակառակը քա-
ջալերուած՝ մարտիրոսներուն մօտեցաւ և սկսու անոնց
մարմինները նուրբ կտաւով պատել:

Նոր բանտապահները առաքեալն ու Սանդուխտը
կապելով՝ պալատ տարին:

Սանսարուկ քանիցս փորձեց համոզել աղջիկը,
բայց անկարելի եղաւ: Վերջապէս՝ յուսահատութենէն
կատղած, էրամայեց զայն սուրով սպաննել:

Ահա այսպէս կնքեց իր մաքուր կեանքը Հայոց
առաջին վկայուհին:

Սանատրուկ իր աղջկան նահատակութենէն վերջ
առաքեալն ալ՝ զանազան չարչարանքներէ վերջ, սու-
րով խողխողել տուաւ:

Թուղա Թաղէսս հայերուս առաջին նահատակ ա-
ռաքեալը եղաւ և իր արիւնով քրիստոնէութեան սեր-
մերը բողբոջեցուց Հայաստանի մէջ:

Մեր եկեղեցին այս առաջին լուսաւորչին յիշատա-
կը տարին երկու անգամ կը տօնէ:

Արտազ գաւառին մէջ Թաղէսսի անունով վանք
մըն ալ ունինք:

ԸՆԹԵՐՑՈՒՄ

Ս. ԲԱՐԹՈՂԻՄԷՍՍ ԱՌԱՔԵԱԼ

Ս. Բարթողիմէսս առաքեալ շատ մը երկիրներ
քարոզելէ վերջ Աղբակ գաւառի մէջ կանգ առաւ,
իրեն հետեւողներուն մէջ յիշենք Ոգուհի իշխանուհին
որ Սանատրուկ արքայիկին քոյրն էր: Այս իշխանու-
հին՝ անշուշտ ազդուած Ս. Թաղէսսի և արրուհի Սան-
դուխտի թափուած անմեղ արիւներէն, անմիջապէս
հրաժարելով պարատական կեանքէն Թաղէսսի աշակեր-
տեցաւ:

Սանատրուկ՝ երբ իր քրոջ դարձը իմացաւ, Տերենտ
հազարապետը զրկեց որպէսզի զայն համոզելով պարատ
բերէ: Տերենտ ազդուելով Ոգուհիի մաքուր կեանքէն,
ինքն ալ քրիստոնէութիւնը ընդունեց և մկրտուեցաւ:

Արքան այս ամէնը իմասնալով Թէ՛ առաքեալը և
թէ Ոգուհին և հազարապետը պալատ բերել տուաւ և

սկսաւ տարհամոզել զանոնք: Բայց երբ իր ջանքերը
ապարդիւն եղան, երեքն ալ՝ զանազան չարչարանքնե-
րէ վերջ, նահատակել տուաւ:

Աղքակի մօտ (Պաշ-Գալէ) կը գտնուի Ս. Բարթո-
ղիմէոսի հռչակաւոր վանքը՝ որ միեւնոյն ատեն սուր-
բին գերեզմանն է:

Մեր եկեղեցին այս առաջին լուսաւորչին յիշատա-
կը տարին երկու անգամ կը տօնէ:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Առաքեալները նախապէս ո՞ր երկիրները զացին:
Ս. Թագէոս եւ Ս. Բարբողիմէոս առաքեալները ինչո՞ւ
Հայաստան եկան: Ի՞նչ ըրին այնտեղ: Անոնց գերեզ-
մանները ո՞ւր կը գտնուին: Ինչո՞ւ մեր եկեղեցին ա-
ռաքելական է:



ԺԵ. ԴԱՍ

Քրիստոնէութիւնը մեր մէջ

մինչեւ 500 թուականը

Առաքեալներու քարոզութիւնով և անոնց նահատակութիւնով քրիստոնէութիւնը վերջ չգտաւ մեր մէջ։ Աւանդական պատմութիւնը՝ առաքեալներէն մինչեւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ, մեզ հասցուցած է 16 հայրապետներու անուններ։ Որոնցմէ 10ը թաղէոսի յոջորդ, իսկ 6ը՝ Բարթողիմէոսի։

Այս տմէնը կը հաստատեն թէ քրիստոնէութիւնը անխափան շարունակած է Հայաստանի մէջ, հակառակ շատ մը հալածանքներու։

Այս ժամանակամիջոցին, բացի առաքեալներու, Ս. Սանդուխտ կոյսի և այլ հայ նահատակներու անուններէն, կը յիշուին նսեւ նահատակութիւնները Ոսկեանց և Սուքրիստեանց, որոնցմէ առաջինները 6, իսկ վերջինները 17 հոգի եին։

Իսկ Գրիստոսի 118 թուին Հայաստանի մէջ կը յիշուին քրիստոնէութեան դարձն ու նահատակութիւնը Աղրիանոսի գինուորներուն, որոնց թիւը տասը հազոր էր կ'ըսուի։

Բոլոր այս նահատակութիւնները ինչպէս նաեւ վաղարչ, Խոսրով և Տրդատ հայ թագաւորներու քրիստոնէութեան դէմ հանած հալածանքները, ուրիշ բան չեն հաստատեր՝ եթէ ոչ, նախ քան Ս. Գրիգոր Հայաստանի մէջ քրիստոնէութիւնը մեծ ծաւալ գտած։ և մեր երկրորդ լուսաւորիչին գործը մեծապէս գիւղացուցած ըլլալը։

ՍԱՂՄՈՍ

Աղաղակեցէն առ Տէր ամենայն երկիր, ծառայեցէն
Տեսոն ուրախութեամբ:

Մատէն առաջի նորա ցնձութեամբ, ծաներուն զի նա է
Տէր Աստուած մեր:

Նա արար զմեզ եւ ոչ մեն էամ, մեն ժաղավարդ եւ
խաշն արօտի նորա:

Մատէն ընդ դրուսն նորա խստավանութեամբ եւ օրի-
նութեամբ ի յարկա նորա:

Խոստովան եղերուն Տեսոն եւ օրինեցէն զանուն
նորա:


Քաղցր Տէր, յաւիտեան է սղորմութիւն նորա յազգէ
մինչեւ յազգ եւ նշմարաւթիւն նորա:



ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Մեր առափալներուն քարոզութիւնը հետեւանք ու-
նեցա՞ւ: Անոնց յաջորդներէն քանի նոգի կը յիւուի:
Սկզբնական տօջանին հայ նահատակներ ունեցա՞նի:

Հայաստանի ո՞ր քագաւորներն են որ Քրիստոնեա-
ները հալածեցին: Այս հալածանեները ի՞նչ կը հաստ-
ան:



Ժ Զ. Դ Ա Ս

b k h η h g h

Եկեղեցի բառը երկու իմաստով կը գործածուի :
Եկեղեցի ըսելով նախ կը հասկնանք այն նիւթական
շէնքը որուն մէջ հաւատացեալները աղօթելու կ'եր-
թան , որուն ժամ ալ կ'ըսենք : Երկրորդ , հաւատաց-
եալներու այն բազմութիւնը՝ որ մէկ հաւատք և մէկ
հասկցողութիւն ունի Քրիստոսի և իր աւետարանին
մասին : Ուրեմն աշխարհի վրայ գտնուող բոլոր Քրիս-
տոնեաները մէկ եկեղեցի կը կազմեն , որովհետեւ Քրիս-
տոս և իր աւետարանը մէկ են :

Առաջին դարերուն այսպէս ալ եղած է : Քրիստոն-
եայ հաւատացեալներու միջեւ խտրութիւն եղած չէ
մինչեւ Ե. դարը : Ասկէ վերջն է որ եկեղեցին շատ մը
ճիւղաւորումներ ունեցաւ :

Բայց այս բոլոր եկեղեցիները իրարմէ տարբեր և
իրարու հակառակ պէտք չէ հասկնալ որովհետեւ ամէ-
նուն ալ սկիզբն ու պատճառը մէկ է՝ Յիսուս։ Ինչպէս
որ քահանայութեան աստիճանը մէկ է բայց շատ մը
քահանապներ կան, այնպէս ալ Քրիստոս և իր հիմնած
եկեղեցին մէկ է բայց շատ մը յարանուն եկեղեցիներ
կան։

ՍԱՂՄՈՍ

Տէ՛ր, ո՞վ կտացէ ի խորանի բում, կամ ո՞վ բնակեցցէ
ի լեռն սուրբ Յօ:

Որ զնայ անրիծ, զործէ զարդարութիւն եւ խօսի նըշ-
մարտութիւն ի սրտի իւրում։

ԺԱՄԱՂԱՐԾՈՒԹՈՒՏ

Զխաղաղութիւն շնորհիա եկեղեցւոյ բում սրբոյ, խա-
ղաղութիւն եւ զանշարժութիւն ի թշնամիաց պատերազ-
մե։ Եւ հաստատեա՛ ի մի հաւատ զկարողիկէ եկեղեցի.
զիեզ խոսանվանիմք Տէ՛ր եւ Աստուած, կեցո՛ զմեզ։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Եկեղեցի բառը բանի՞ իմաստով կը հասկցուի։ Ո՞րն
է նիւդը։ Ինչո՞ւ զանազան եկեղեցիներ կան։ Ասոնք
տարբե՞ր են իւրամէ։ Ո՞ր գարեն սկսեալ եկեղեցին սկը-
սած է նիւդաւորումներ ունենալ։ Ինչո՞ւ։ Եկեղեցին
պէտք էր որ այդպիս զանազան յարանուն եկեղեցինե-
րու բաժնուեր։ Ի՞նչ էր պատճառը։



Ա. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱԿՈՐԵԶ

ԺԵ. ՊԱՍ

Ա. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՆՈՐԻՀ



Անակ՝ Ա. Գրիգորի հայրը, Պարսից Արտաշէս թագաւորին թելագրութեամբ Հայաստան կուգայ և Հայոց թագաւորը՝ Խոսրովը կ'սպաննէ։ Խոսրով հոգեվարքի միջոցին Անակի սերունդը սրէ անցընել կը հրամայէ։ Այդ կոտորածէն միմիայն մէկ տարեկան Գրիգորը կ'ազատի։

Գրիգոր կեսարիոյ մէջ քրիստոնէական կրօնքին մէջ կը կրթուի և կը մկրտուի։ Մեծնալէ վերջ Մարիամ անունով աղջկան մը հետ ամուսնանալով երկու զաւակ կ'ունենայ, Արիստակէս և Վրթանէս։

Խոսրովի մահէն վերջ Պարսից Արտաշէս թագաւորը Հայաստանը գրաւելէ վերջ՝ Խոսրովէն վրէժը առնելու համար, կը հրամայէ անոր ցեղը սրէ անցընել։ Այդ կոտորածէն երկու հոգի միայն կ'ազատին՝ Տրդատ և իր քոյրը Խոսրովիդուխտ։ Տրդատ Հռովմ կը փախցուի ուր զինուորական ծառայութեան մէջ մանելով իրը արքայազուն կը կրթուի։ Իսկ քոյրը Օտա Ամատունի նախարարը կ'առնէ և բերդի մը մէջ կ'ամրանայ։

Տրդատ՝ իր գործած քաջագործութիւններով, սիրելի կը դառնայ կայսեր և իրը վարձատրութիւն՝ իր հերոսութիւններուն, թագաւոր կը պատկուի և մեծ բանակով մը Հայաստան կը զրկուի որպէսզի հօրը գահին տիրանայ։


Տրդատ իր բանակով կեսարիոյէն կ'անցնի: Հռն
Անակի որդին՝ Գրիգորը, իրեն կը միանայ, իբր քար-
տուղար:

ՇՈՒՐՈՒԿՈՆ

Ճրաշաբար Ս.ստրւած եւ միշտ բարեխնամող, որ
յառաջազդիտուրեամբ զիրկուրիւն Հայաստանեայց ըս-
կըզբնաւորեալ ի Պարքեւական մեղապարտ ազգէն լու-
սաւորիչ մեզ շնորհեցեր. վասն որոյ բարեխնօսուրեամբ
նօրա Փրկիչ, կեցո՛ զմեզ այժմ եւ ի Տօ յահաւոր զա-
լըսաեան:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ո՞վ եր Անակ: Ի՞նչ նպատակով Հայաստան եկաւ:
Խոսրով իր հեգեվարքի միջոցին ի՞նչ նրամայեց: Ոյդ
կոտորածէն ո՞վ ազատուեցաւ: Արտաշերի կոտորածէն ո՞վ
կ'ազատի: Տրդատ որո՞ւն բանակով Հայաստան մտաւ:
Կեսարիոյ մեջ ո՞վ իրեն միացաւ:



Ա. Գրիգոր Լուսաւորչի ընտանեկան ծառը

ԺԼ. ԴԱՍ

ԳՐԻԳՈՐԻ ՂԱՂՂԻՄՈՒԹԻՒՆՆ ՈՒ ԱՊԱՏԻԺԾՐ

Տրդատ գեռ Հայաստանի մայրաքաղաքը չհսած,
ուզեց իր երախտագիտութիւնը յայտնել չաստուածնեւ-
րուն որոնք իրեն յաջողութիւն տուած էին։ Այդ առ-
թիւ Գրիգորի ալ կը հրամայէ որպէսզի Անահիտ
չաստուածուհիին ծաղիկէ փունջ մը նուիրէ։ Գրիգոր
կը մերժէ առարկելով թէ, ինք ճշմարիտ Աստուածը կը
ճանչնայ և անոր միայն երկրպագութիւն կ'ընէ։ Տըր-
դատ նախ կը բարկանայ, յետոյ՝ երբ կ'իմանայ թէ
անիկա իրեն հայրը սպաննող Անակի որդին է, զանա-
զան չարչարանքներ տալէ վերջ Աշտիշատի մէջ գըտ-
նուող մահապարտներու վիրապը նետել կուտայ, ուր
13 տարի կը մնայ։

Կը պատմեն թէ բարեպաշտ կին մը ամէն օր հաց
մը կը նետէր Գրիգորին։

Հռիփսիմեանց Կոյսեր. — Այդ օրերուն Հռովմէն
Հայաստան կը փախին քառասուն կոյսեր, իրենց ա-
ռաջնորդներն էին Գայիխանէ և Հռիփսիմէ։ Վերջինա-
շատ գեղեցիկ ըլլալուն, Տրդատ հետը ամուսնանալ
կ'ուղէ։ Հռիփսիմէ թագաւորին տուաջարկը կը մերժէ
ըսելով։

— Ես կռապաշտ թագաւորի մը կինը չեմ ըլլար։
Տրդատ զայն համոզելու համար շատ միջոցներու
կը գիմէ, բայց ի զուր։ Յուսահատ, զանազան տան-
ջանքներով կը նահատակէ թէ Հռիփսիմէն և Գայիխանէն
և թէ միւս ընկերուհիները։ Ասոնց մէջէն միմիայն Նու-

ՆԵՐ. Կոյսը կ'ազատէ, որ վերջէն, Վրաց ազգին քա-
րողիչը կ'ըլլայ :



Արքունի Հոփիսիմէ

ՄԱԿԹԱՆՔ

Օրինեցէ՞ ամենայն արարածք, զՄ.րարիչն արարածոց, զՏէրն տերանց, զԹագաւորն բագաւորաց, զԽառաւածն ասաւածոց:

Օրինեցէ՞, զովեցէ՞, բարեկանեցէ՞, զի բաղցը է, զի յաւիտեան է ողբրմաւրիւն նորա:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Տրդաս դեռ Հայաստան չհասած ի՞նչ հրամայեց: Դրիգոր կատարե՞ց այդ հրամանիր: Տրդաս Դրիգորի ինքնուրիւնց իմանալով ի՞նչ հրամայեց: Դրիգոր վիրապին մեջ ի՞նչպէս ապրեցաւ: Այդ օրերուն որո՞նք Հայաստան եկան: Տրդաս որո՞ւն հետ ամուսնանու կ'ուզէր: Յաջողեցա՞ւ: Ինչո՞ւ: Ի՞նչ հրամայեց: Այդ կոտրածէն ո՞վ ազատեցաւ:

ՇԱՐՄԱԿԱՆ ՍՐԲՈՅՑ ՀՈՒՓՍԻՄՆԵՐ

ԱՅՃինք նըւիրեալի սիրոյն Քրիստոսի, Երկնաւոր նահատակի և կուսանք իմաստունք. ի պարծանքս ձեր բարձրացեալ տօնի: մայր Սիօվն դրստերօնն իւրօվի:

Բարբառք երկնաւորք լրցին զերկիր. բանզի եռու անուշից բաւրեցայի ի Քրիստոս. ողջակէզք բանաւորք և զոհք փրկուրեան, և որոշք անարատէ ընծայեալք Առառեծոյ:

Ժ. ԹԱՅԻ

Sr̄ηաշի դարձը



Մեծն Տրդաս

Ա. Կոյսերու նպատակութենէն վերջ Տրդատ խառալ կեանք մը չունենար. գայլախտէ կը բռնուի և կը սկսի լեռները թափառիլ:

Այդ օրերուն Խօսրովիդուխտ երազ մը կը տեսնէ, որուն մէջ լուսաւոր մէկը կ'ըսէր իրեն. «Եթէ Գրիգորը վիրապէն հանել ասս, եղբայրդ պիտի առօղջանայն»

Նախապէս չի հաւատար, բայց երբ երազը երեք
անգամ կը կրկնուի, Օտա Ամատունին Աշտիշատ կը
զրկէ որպէսզի Գրիգորին ողջ ըլլալը ստուգէ:

Օտա՝ վիրապին առջեւը կեցած, ո՞ղջ ես կը հար-
ցընէ. «Ողջ եմ» կը պատախանէ սուրբը, Անմիջապէս
վիրապէն կը հանեն. Ո. Գրիգոր ազօթելով թէ՛ Տըր-



ԽՈՍՐՈՎԻԴՅՈՒԹ

գտար և թէ նախարարները կ'առողջացնէ:

Ս. Գրիգորին առաջին գործը կ'ըլլայ Ս. Հռիփ-
սիմեանց սոկորները ամփոփել և անոնց վրայ վկայո-
յարան մը կանգնել, որ մինչեւ այսօր կը մնայ:

Ահա այսպէս, առաջին անգամ ըլլալով հայ պե-
տութիւնն է որ քրիստոնէութիւնը իր պաշտօնական
կրօնք կ'ընդունի, ՅՈՒ թուականին:

Ա. Գրիգոր հոգիներու երկրորդ լուսաւորիչը կը կոչուի: Մեր առաջին լուսաւորիչներն են Ա. Թաղէսս և Ա. Բարթողիմէսս սրբազն առաքեալները:

Մանօթութիւն.— Գայլախտը տեսակ մը հիւանդութիւն է որմէ բռնուղը կը կարծէ թէ ինք իր սիրած կամ ատած կենդանիին կերպարանքը առած է:

Այս ախտով տառապած է նաև Բարելոնի Նարուգողոնոսոր թագաւորը:

ՍՈՒՐԲ, ՍՈՒՐԲ

Սուրբ, սուրբ, սուրբ, Տէր զօրութեանց: Ի.ի են երկինք եւ երկիր փառօօֆ Տօ: Օրենութիւն ի բարձունս օրնենալ, որ եկիր եւ գալոցդ ես անուամբ Տեսան, ովաննա ի բարձունս:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ա. Կոյսերու նահատակութենքն վերջ Տրդաս ի՞նչ վիճակի դատապահուեցաւ: Խոսրավիգուխս երազին մէջ ի՞նչ կը տեսնէ: Մ'վ կը դրկուի Գրիգորը ազատելու համար: Գրիգոր հոր Վիրապէն ելլելուն պէս ի՞նչ կ'ընէ: Քրիստոնեութիւնը ո՞ր բուականին պետական կրօնէ դաշձաւ Հայաստանի մէջ:

Ի. ԴԱՍ



Ածխեն Թագուհին

Հայ Ժողովուրդին Մկրտութիւնը

Տրդառ ժողով մը կը գումարէ , որուն մէջ կ'որոշեն Ա. Գրիգորը հովուապետ օծուելու համար կեսարիո զրկել :

Լուսաւորիչ՝ վերադարձին , Ղեւոնդիոս հայրապետին Ա. Յովհաննէս Մկրտչի և Աթանագինէսի նշխարհներէն մաս մը տռած , Հայաստան կը բերէ : Ասոնք քանդած կուռքերուն տեղը դնելով , անոնց վրայ եկե-

զեցիներ և վանքեր իը հիմնէ։ Մեհեանները քանդե-
լու տաեն կը հանդիպի քուրմերուն բուռն ընդդիմու-
թեան։ կը ստիպուի Տրդատի և իր զօրքին աջակցու-
թիւնը խնդրել զանոնք նոււաճելու համար։

Ասկէ գերջ, Ս. Գրիգոր Հայաստանի մայրաքա-
ղաքի ճամբուն վրայ՝ Եփրատի եզերքը, զի՞նքը դիմա-
ւորող 190,000 ժողովուրդը քրիստոնեայ կը մկրտէ։

Տրդատ և իր թագուհին Աշխին ալ կը մկրտուին։
Անոնց կը հետեւին նաեւ նախարարները։

Այս առթիւ մկրտուողներուն թիւը 4 միլիոնի կը
հասնի։

Տրդատ և Ս. Գրիգոր՝ երբ Վաղարշապատ կը հաս-
նին, Էջմիածնի տաճարին և Ս. Կայսերուն վկայարան-
ներուն շինութիւնը կ'աւարտեն։

Ս. Գրիգոր դպրոց մըն ալ կը բանայ ուր քուր-
մերու տղոց քրիստոնէութիւն կ'ուսուցուի։

307 ին, Հռովմի Մաքսիմինոս Դայա Կայսրը՝ Հա-
յաստանի վրայ կը քալէ քրիստոնէութիւնը ջնջելու
համար։ Տրդատ իր զօրքով կը դիմադրէ և կը յաղթէ։

Մաքսիմինոսի յաջորդը՝ Կոստանդիանոս, 311 ին
քրիստոնէութիւնը Հռովմի Կայսրութեան պաշտօնական
կրօնքը կը հռչակէ։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ս. Գրիգոր ո՞ւր կ'երբայ բահանայապես
ձեռնադրուելու համար։ Վերադարձին ի՞նչ կը բերէ
հետք։ Որո՞նց ներ կռուի կը բռնուի։ Քանդուած կր-
ուատուելու ի՞նչի կը վերածէ։ Մկրտուողներու թիւը բա՞-
նիի կը հասնի։ Տրդատ եւ Ս. Գրիգոր ի՞նչ աւխատան-
քի կը լծուին։

ԻԱ. ԴԱՍ

Ա. Գրիգոր Լուսաւորիչ և Նիկիոյ ժողովը



Ա. Գրիգոր իր վերջին տարիները ճգնութեամբ կ'անցնէ։ Տրդատ կեսարիայէն անոր Արիստակէս որդին բերել կուտայ և հօրը տեղ հովուապետ կը նշանակէ։ Քանի մը տարի վերջ, Տրդատ եւս սուրբին օրինակին կը հետեւի։

325 ին, Նիկիոյ տիեզերական ժողովը տեղի կ'ունենար, Արիստի մոլորութիւնը դատապարտելու համար։

Տրդատ և Ա. Գրիգոր ալ կը հրաւիրուին, բայց իրենք, ծերացած ըլլալնուն, Արիստակէսը կը դրկեն։

Արիստակէս ժողովի մէջ խմբագրուած Հաւատոյ Հանգանակը առած հօրը կը բերէ։ Ա. Գրիգորը իր կարգին «Իսկ մեք փառաւորեսցուք» կ'աւելցնէ անոր վրայ։

Խտկէ վերջ իսպառ կ'առանձնանայ և իբր անծանօթ մը կը մեռնի։

Մեր պատմիչները Արիստակէսի համար այսպէս կ'ըսեն. «Ան իր հօրմէն աւելի բարձր կը ցուցնէր իր վարդապետութիւնը»։

Իր մահն ալ այսպէս կը պատմուի.

Ծոփաց գաւառին Արքեղայոս իշխանը քրիստոնէութեան մեծ թշնամիներէն մէկը ըլլալով, օր մը Արիստակէսէն կշտամբուած ըլլալուն համար ոխ պահած էր։ Արիստակէս, հովուական այցելութեան ելած ըլլալով դէպի այդ գաւառը՝ Արքեղայոսի մարդոց կողմէն կ'սպաննուի։

իր մարմինը Դարսնաղեաց թորգան աւանը կը
տարուի և հօրը քով կ'ամփոփուի,
Ծանօթ.— Օրմանեան պատրիարք Յայսմաւուրքէն առ-
նելով հետեւեալ աւանդութիւնը կը պատմէ Ա-
րիստակէսի մասին.

Արիստակէս՝ երբ Նիկիա երթալու համար Բիւ-
թանիա (Իզմիտ) կը հասնի, այն տեղի Արիանոս-
ները հայրապետին խեղճ տեսքը և ճգնաւորութե-
նէ քայքայուած մարմինը տեսնելով կ'սկսին ծաղ-
րել՝ ըսելով թէ արեւելեան եկեղեցւոյ ներկայա-
ցուցիչը հայրապետէ աւելի մշակի կը նմանի: Ա-
նոր արօր մը և զոյգ մը եզ բերելով կը հրաւիրեն
ծովը հերկել: Արիստակէս՝ առանց վարանելու,
արօրը և եզները կ'առնէ և ծովուն վրայ ելլելով
կ'սկսի ակօսներ բանալ: Յետոյ կը դառնայ և զին-
քը ծաղրողներուն կ'ըսէ.
— Ես հերկեցի, եթէ դուք ալ ուղիղ հաւատք ու-
նիք ելէք ակօսներուն մէջ սերմեր ցանեցէք:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ա. Գրիգոր իր վերջին օրերը ի՞նչպէս կ'անցնէ: Ո՞վ
կը յաջորդէ իրեն: Այդ օրերուն ո՞ր Տիեզերական ժողո-
վը տեղի կ'ունենայ եւ ո՞ւր: Հայոց կողմէ ո՞վ կը
մասնակցի: Ա. Գրիգոր հաւատամբին վրայ ի՞նչ կ'ա-
ւելցնէ: Արիստակէսի մասին ի՞նչ կը պատմուի: Ի՞նչ
մահով կը մեռնի:



ԻԲ. ԴԱՍ

Վրթանես և Յուսիկ

Արիստակէսի կը յաջորդէ երէց եղբայրը Վրթանէս Վրթանէս ամուսնացած ըլլալով երկու զաւակներու հայր էր՝ Գրիգորիս և Յուսիկ։

Վրթանէս օր մը Աշտիշատ պատարագած միջոցին երկու հազար լեռնականներ և քուրմեր տաճարը կը պաշտառեն զինքը սպաննելու համար, բայց ձեռքերնին կը կապուի։ Վրթանէս դուրս ելլելով կ'աղօթէ անոնց վրայ և կը մկրտէ։

Իր օրով Վաչէեննց նահատակութիւնը տեղի կ'ունենայ։ Վրթանէս անոնց տոհմը միիթարելու համար կը հրամայէ անուննին՝ պատարագի միջոցին յիշատակել։

Իր օրով կը գտնուին Ս. Գրիգորի նշխարները, Վրթանէսի կը յաջորդէ իր որդին Յուսիկ։ Ան մանուկ հասակէն Տիրան գահաժառանգին հոգածութեան տակ ապրած էր և յետոյ անոր աղջկանը հետ ամուսնացած։

Իր մահուան մասին հետեւեալը կը պատմուի։

Յուլիանոս Կայսրը Պարսից դէմ պատերազմի գացած պահուն՝ զինքը դիմաւորող Տիրան թագաւորին իր պատկերը կուտայ որպէսզի եկեղեցիին մէջ կախելով պաշտամունքի առարկայ դարձնեն։

Յուսիկ կը մերժէ կատարել այդ ամբարիշտ հրամանը, Տիրան վախէն բրածեծ ընել կուտայ Յուսիկ հայրապետը։

ՓԱՌԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Առաջի բո. Տէր: Որդի Աստուծոյ, որ պատահագեալ Հօր ի հաշտուրիւն, հաց կենաց բաշխիս ի մեզ. նեղմամբ արեան բա սուրբ. աղաչեմք բգիւեզ, սղորմեա' արեամբ բով փրկեալ հօտի.

Հոգի Աստուծոյ, որ զիառակլցի Թռ զիսրիուրդ, իշեալ ի յերկնից, կատարեա ի ձեռս մեր նեղմամբ արեան սորս, աղաչեմք գթեզ, հանգո զիսգիս մեր Յնչեցելոց:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ո՞վ կը յաջորդէ Արիստակէսի: Վրանէսի երկու սղոց անունները ի՞նչ եին: Օր մը պատարագած միջոցին ի՞նչ կը պատահի: Վաչէեամք ինչո՞ւ կը յիշատակուին պատարագի մեջ: Ո՞վ կը յաջորդէ իրեն: Անոր մահուան մասին ի՞նչ կը պատմուի:




ԻԳ. ԴԱՍ

Մեծն Ներսէս Պարթիւ

Ս. Յուսիկ երկուորեակ զաւակներու հայր էր՝
Սակայն զաւակները իրենց վարքովն ու բարքովը ի-
րեն պատիւ չէին բերեր։ Անոնք բռնի սարկաւագ
ձեռնադրուած էին. բայց՝ հակառակ տտոր, անպարկեշտ
կեանք մը կ'ապրէին։ Կը պատմաւի թէ օր մը՝ երբ
Աշտիշատի մէջ ուրախութիւն կ'ընէին, կայծակ կ'իյ-
նայ և տեղն ու տեղը երկու եղբայրներն ալ կը սպան-
աէս էր։

350 ին՝ Արշակ թագաւորի օրով, հայրապետական
գահը թափուր էր։ Արշակի և նախարարներուն պըն-
դումին վրայ Ներսէս կը հաւասի կաթողիկոս ըլլար,



Մեծն Ներսէս Պարթիւ

Ներսէս կրթութիւնը կեսարիա առած էր: Ամուս-
նացած էր Վարդան Մամիկոնեանի Սանդուխտ աղջկան
հետ և անկէ զաւակ մըն ալ ունեցած էր Սահակ ա-
նունով:

Մեծն Ներսէս ժողով մը կը գումարէ և հետեւեալ
որոշումները կ'առնէ.

Ա. — Հիմնել աղքատանոցներ, որբանոցներ, ձե-
րանոցներ, հիւրանոցներ և ուրկանոցներ: Այս հաս-
տատութիւնները ապրեցնելու համար տուրք առնել
ժողովուրդէն:

Բ. — Կ'արգիլէ հեթանոսներու պէս մեռել թաղելը:

Գ. — Կ'արգիլէ ամուսնունալ մերձաւորներու հետ:

Դ. — Կ'արգիլէ արբենալ, մարդ սպաննել և այլ
չարագործութիւններ:

Ե. — Կը յանձնարարէ գթասրտութեամբ վարուիլ
գերիներու հետ:

Զ. — Կ'որոշէ հիմնել վանքեր, կուսանոցներ և
դպրոցներէ:

Է. — Կ'որոշէ եկեղեցականներու թիւը շատցնել:

Այս բոլոր մեծագործութիւններուն համար կը
կոչուի Մեծն Ներսէս:

Մեծն Ներսէս այս գեղեցիկ գործերէն զատ թա-
գաւորին լաւ խորհրդականն է եղած:

Բայց հոգառակ այսքան բարութիւններուն կ'ըս-
ուի թէ օր մը՝ խնջոյքի պահուն, Պապ թագաւորէն
թունաւորուելով մեռած է:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Պապ եւ Արտեմագինն որո՞ւն զաւակներն էին: Ի՞նչ
եղաւ անոնց վախսնանը: Մեծն Ներսէս որո՞ւն զաւակն
էր: Ո՞ւր առած էր իր ուսումը: Նախապէս ի՞նչ պա-
տօն կը վարէր: Ինչո՞ւ Մեծն Ներսէս կոչուած է: Ի՞նչ
գործեր ըրած է: Իր մահաւան մասին ի՞նչ կը պատմեն:

ԻԴ. ԴԱՍ

Ա. Սահակ Պարթեւ

Ա. Սահակ Մեծն Ներսէսի միտք արու զաւակն էր։
Իր մանկութիւնն ու պատանեկութիւնը կեսարիս և
Բիւզանդիոն անցուցած էր, միշտ ուսմամբ պարապելով։

Ամուսնանալով՝ միակ աղջկան մը հայրը եղած էր՝
Սահականուշ, և որ ամուսնացուցած էր Համազասպ
Մամիկոնեանի հետ և որմէ թռու մը ունեցած էր՝ քաջն
Վարդան Մամիկոնեանը։



Իր կինը կանուխէն մհոած ըլլալուն՝ ինքզինքը
ճգնաւորութեան տուած էր։ Վաթսուն ընկերներով
բոպիկ կը պտտէին և ամէն կողմ աւետարանը կը
քարոզէին։

Խոսրով թագաւորը Անյուշ բերդը աքսորուելէ
վերջ թագաւորութեան մականը Վռամշապուհ իմաս-
տուն թագաւորին կը յանձնուէր։

Ա. Սահակ կաթողիկոս ընտրուելէ վերջ Տիգրոն,
կ'երթայ իր պաշտօնը հաստատող հրովարտակը ստա-
նալու և միեւնոյն ասեն Պարսից Վռամ թագաւորին
իր մասին ունեցած թիւր կարծիքները ցրուելու հա-

մար: Հոն իր պարթեւ հասակով, իմաստուն խօսքերով
ոչ միայն կը յաջողի իր նպատակին հասնիլ այլեւ՝
Մամիկոնեանները Երդ աստիճանին կը բարձրացնէ և
Համազասպ Մամիկոնեանն ալ Սպարապետ ընել կուտայ:

Բայց իր գլխաւոր և փառաւոր գործերը կ'ըլլան
եռանդուն մասն սկցութիւնը գրի գիւտի աշխատու-
թիւններն ու Աստուածաշունչի հայերէն թարգմանու-
թիւնը: Իրեն և Ս. Մեսրոպին կը պարտինք հայ ե-
կեղեցւոյ կատարեալ հայացումը:

Այս ուրախ ու խաղաղ օրերն ալ կ'անցնին: Վը-
ռամշապուհ կը մեռնի, իր յաջորդը՝ թոյլ և ապիկար
Արտաշէսը, ամէնուն հակակրանքը կը շահի, նախա-
րարները կ'ուզեն զինքը անպատճառ դահընկեց ընել:
Ս. Սահակ ի զուր կ'աղաջէ որ ետ կենան այդ չար խոր-
հուրդէն, որովհետեւ կ'ըսէ: «Քաւ լիցի ինձի որ իմ
հիւանդ ոչխարս օտարին առողջ գայլին հետք փոխեմ!»


Բայց այս իմաստուն խօսքերը մտիկ չեն ըներ և
Արտաշէսը գահընկեց ընել կուտան Պարսից թագաւորին:

Ս. Սահակ ինքն ալ գահընկեց եղած էր թագաւո-
րին դատը պաշտպանելուն համար, և իր հայրենի աշ-
խարհը քաշուած՝ դառնութեամբ և սրտի մորմոքով
կը գիտէր անցուդարձը:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ


Ս. Սահակ որո՞ւն զաւակն եր: Ո՞ւր առած եր իր
ուսումը: Զաւակ ունէ՞ր: Ի՞նչպիսի կեանք մը կ'ապրէր:
Ս. Սահակ Կարողիկոս թլալէ վերջ ո՞ւր կ'երբայ: Ի՞նչ
գործեր կը տեսնէ: Ս. Սահակի ամենեն փառաւոր գոր-
ծերը որո՞նք են: Ինչո՞ւ կը նրաժարի: Նախարարներուն
ի՞նչ խորհուրդ կուտայ: Եր վերջին օրերը ո՞ւր կ'անցնէ:

Ա. ԳՐԻԳՈՐ ԼՈՒԿԱՆԴՅԱՆԻ ՀԻՄՆԵՐՆ ՈՒ ԹՈՒՐՆԵՐՆ



1. Ա. Գրիգոր Լուկանդյան:
2. Արհամակ:
3. Վրաստած:
4. Գրիգոր Աղոամից Կաթողիկոս:
5. Յոսի:
6. Մեծ Ներս:
7. Սահման Պարես:
8. Վարդապ Մամիկոնյան:
9. Շուշան:
10. Հայեալի:
11. Համազասպ:
12. Խեման Վառապ:
13. Գրիգոր Մահմատոս:
14. Գրիգոր Բ. Վաստաբէր:
15. Գրիգոր Գ. Պահյառումի:
16. Ներսէ Շնորհալի:
17. Գրիգոր Գ. Տղայ:
18. Գրիգոր Ե. Քարավէճ:
19. Գրիգոր Զ. Ապիրաւ:

ԻԵ. ԴԱՍ



Սուրբ Թարգմանիչները

Հայ Եկեղեցիին կատարեալ Հայացումը

Աստուածաշունչի և եկեղեցական գրքերու թարգ-
մանութենէն վերջ ժամասացութիւնը հայերէն լեզուով
կատարուիլ սկսաւ։ Ասիկա գլխաւոր պատճառը եղաւ
որպէսզի հայ ժողովուրդը շուտով ընտելանայ քրիստո-
նէութեան։

Երկրորդ պարագայ՝ փոխանակ ասորի կամ յոյն կրօնաւորներ հայ եկեղեցւոյ մէջ պաշտօնավարելու և քարոզելու, այս անգամ Ս. Սահակի և Ս. Մեսրոպի հասցուցած աշակերտներն էին որ կրօնաւոր կը դառնային և կը վարէին հայ եկեղեցին։ Ասոնք սուրբերու բարեփոխած ժամասացութիւնը և յօրինած շարականները կը գործածէին։

Ս. Սահակ և Ս. Մեսրոպ որոշեցին նաեւ թէ տարուան զանազան ամիսներուն մէջ ի՞նչ տօներ և ատոնց համար ինչ աղօթքներ ու շարականներ պիտի երգուին։ Այս ամէնը ամփոփեցին Տօնացոյց կոչուած գրքին մէջ, եւ յետոյ կողմեցին Մաշթոցը, որ կը ցուցնէ թէ ինչպէս կրօնական մը կամ աշխարհական մը պէտք է թաղել, և կամ ինչպէս եկեղեցին պէտք է օծել ևայր։

Ս. Սահակի կ'ընծայուին աւագ շարթուան շարականները ինչպէս նաեւ ուրիշ շատ մը աղօթքներ։

Իսկ Ս. Մեսրոպի կ'ընծայուին մեծ պահքի մէջ երգուած ապաշխարութեան բոլոր շարականները։

ՇԱՐԱԿԱՆ

ՕՌ զարդարեցին տնօրինաբար զիմաստս անեղին, հաստատելով յերկրի բզզիր կինդանի, հովուել բզեա նոր Խարայէլի, երգով բազցրութեան հնչմամբ զԱ.ստուած օրինացու։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Գրի գիւտեն վերջ հայ եկեղեցւոյ մէջ ի՞նչ տարբերութիւն տեսնուեցաւ։ Ուրիշ ի՞նչ կարեւոր փոփոխութիւններ եղան։ Ի՞նչ է Տօնացոյցը։ Ա՞վ գրեց զայն։ Մաշթոցը ի՞նչ է։ Ս. Սահակ եւ Ս. Մեսրով ուրիշ ինչե՞ր գրած են։


Ի՞Զ. ԴԱՍ

Էջմիածին իրենց Մայր Աքոն

Ա. Գրիգոր Լուսաւորիչ խոր վիրապէն ելլելէ .
Տրդատ թագաւորը և նախարարները քրիստոնեայ
մկրտելէ վերջ, առաջին գործը եղաւ Ս. Հռիփսիմեանց
նշխարները ժողվել և անոնց վրայ վկայարան մը շի-
նել :

Այդ օրերուն Ա. Գրիգոր տեսիլքի մը մէջ Միա-
ծին Արդին կը տեսնէ՝ ոսկի մուրճը ձեռքին, որ շին-
ուելիք տաճարին տեղը ցոյց կուտար :

Ա. Գրիգոր այդ տեսիլքին համաձայն կը շինէ Էջ-
միածնայ տաճառը՝ Միւս կողմէ, երբ բոլոր հայերը
քրիստոնեայ դարձան, ժողով մը գումարեցին և Ս.
Գրիգորը հովուապետ նշանակեցին :



Ա. Գրիգոր շատ մը իշխաններու հետ կեսարիա երթալով Դեւոնդիոս հայրապետէն եպիսկոսապետ օծուեցաւ:

Ա. Գրիգորի շինած փառաւոր տաճարը Հայոց մայր եկեղեցին եղաւ, որովհետեւ քրիստոնէութեան լոյսը այս անդամ էջմիածինէն սկսաւ տարածուիլ հայկական բոլոր գաւառները:

Ինքն ալ բնակութիւնը հոն կը հաստատէ և իրը հովուապետ կը զեկավարէ հայ եկեղեցին:

Էջմիածնի նմանութեամբ կը շինուին մեր բոլոր եկեղեցիները:

Էջմիածինը մայր աթոռ ալ կը կոչուի որովհետեւ հոն է որ նստաւ Հայոց առաջին հայրապետը:

ՏԱՐԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԷՇՄԻԱՇՆԻ

Էջմիածինն ի Հօրէ եւ լոյս փառաց ընդ նմա, ձայնի հնչեցին սանդարամեամ անդնդոց:

Տեսեալ ըգլոյս մեծ հայրապետին Գրիգորի, պատմէր ցնծուրեամբ հաւատացեալ արքային:

Նկայի շինեսցում սուրբ զիսորանըն լուսոյ, բանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայտատան աշխարհի:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ա. Գրիգոր խոր վիրապէն ելլելէ վերջ ինչե՞ր ըրաւ: Տեսիլին մէջ ո՞վ տեսաւ: Ի՞նչ կը ցուցնէր Ան: Ա. Գրիգորի տինած եկեղեցին ի՞նչ կը կոչուի: Էջմիածինը ինչո՞ւ Մայր Աթոռ կը կոչուի:

ԻԷ. ԴԱՍ

Հանգանակ Հաւատոյ

Հաւատամք ի մի Աստուած ի հայրն ամենակալ՝ յարարիչն երկնի և երկրի, երեւելեաց և աներեւութից: Եւ ի մի Տէր Քիսուս Քրիստոս, որդին Աստուծոյ, ծնեալն յԱստուծոյ, Հօրէ՝ միածին, այսինքն յէռւթենէ հօր: Աստուծուած յԱստուծոյ, լոյս ի լուսոյ, Աստուած ճշմարիտ, յԱստուծոյ ճշմարտէ՝ ծնունդ և ոչ արարած: Նոյն ինքն ի բնութենէ Հօր՝ որով ամենայն ինչ եղեւ յերկինս և ի վերաց երկրի, երեւելիք և աներեւոյթք:

Որ յաղագս մեր մարդկան և վասն մերոյ փրկութեան իջեալ ի յերկնից՝ մարմացաւ, մարդացաւ, ծնուռ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ կուսէն Հոգ-ըովն Սրբով:

Որով էառ զմարմին, զնոգի և զմիտ, և զամենոյն որ ինչ է ի մարդ, ճշմարտապէս և ոչ կարծեօք: Զար-չարեալ, խաչեալ, թաղեալ, յերրորդ աւուր յարուց-եալ, ելեալ ի յերկինս նովին մարմնովն նստաւ ընդ աջմէ Հօր: Գալոց է նովին մարմնովն և փառօք Հօր ի դատել զկենդանիս և զմեռեալս, որոյ թագաւորութեանն ոչ գոյ վախճան:

Հաւատամք և ի Սուրբ Հոգին՝ յանեղն և ի կատարեալն, որ խօսեցաւ յօրէնս և ի մարդարէս և յաւետարանս: Որ էջ ի Յորդանան, քսրողեաց յառաքեալսն: և բնակեցաւ ի սուրբան:

Հաւատամք և ի միայն ընդհանրական և յառաքելսկան եկեղեցի ի մի մկրտութիւն, յապաշխարսւթիւն, ի քաւութիւն, և ի թողութիւն մեղաց: ի յա-

բութիւն մեռելոց, ի դատաստանն յաւիտենից, հոգւոց
և մարմնոց, յարքայութիւնս յերկնից և ի կեանսն
յաւիտենական :

ՀԱՒԱՏԱՄՔԻՆ ՄԵԿՆՈՒԹԻՒՆԸ

Որպէսզի եկեղեցւոյ մէջ հաւատքի նոյնութիւնը
պահուի Նիկիոյ մէջ ներկայ հաւատամքը կազմեցին,
որ պատարագի միջոցին բարձրաձայն կ'արտասանուի
սարկաւագին կողմէ :

Այս բանաձեռով կ'ընդունինք թէ մեր դաւանած
Աստուածը մէկ է և ամենակարող Ան է որ ոչիսչէն
ստեղծեր է երկինքն ու երկիրը, տեսանելի և անտե-
սանելի բոլոր բաները :

Ճշմարիտ Աստուած է նաեւ Որդին, ծնած նոյնինքն
Հօր Աստուծոյ բնութենէն: Մարգոց փրկութեան հա-
մար Ս. Հոգիին միջոցաւ ծնոււ Ո. Կոյս Մարիամէն և
եղաւ նաեւ կատարեալ մարդ: Մեր փրկութեան համար
չարչարուեցաւ. խաչուեցաւ, մօռաւ, թաղուեցաւ և
երրորդ օրը յարութիւն առաւ մեռելներէն: Եւ յետոյ
քառասուն օր ետքը նոյն մարմնով երկինք բարձրա-
ցաւ և Հօր Աստուծոյ աջ կողմը նստաւ: կ'ընդունինք
նաեւ թէ նոյն մարմնով դարձեալ պիտի գայ ողջերը
և մեռելները դատելու համար: Եւ Անոր թագաւորու-
թիւնը վերջ չպիտի ունենայ:

Կը հաւատանք Ս. Հոգիին որ անեղ և կատարեալ
է և կը բջխի Հօրմէն և փառակից է Որդւոյն: Ինքն է
որ ներշնչած է Հին Ուխտի մարգարէները ինչպէս
նաեւ Նոր Ուխտի առաքեալներն ու սուրբերը:

Կը հաւատանք նաեւ մէկ մկրտութեան նաեւ ա-
պաշխարութեան. մեղքերու թողութեան, մեռելներու

յարութեան, հոգիներու և մարմիններու յաւիտենական
դատաստանին, երկնքի արքայութեան և յաւիտենական
կեանքին:

Այսպէս, Հայաստանեայց եկեղեցին կ'ընդունի թէ
Հայր, Որդի և Ս. Հոգի համագոյ են, այսինքն զատ
զատ երեք աստուածներ չեն այլ մէկ Աստուած, ուրիշէ
մը ստեղծուած չեն այլ անսկիզբն և անվախճան են:

Այս երեք անձերու միութիւնը կը կոչուի Ամենա-
սուրբ Երրորդութիւն:



ԻՐ. ԴԱՍ

Հայ եկեղեցւոյ հինգ տաղաւարները



Ա. — Ա. ԾՆՈՒԽՆԴ. — Ծնունդը անշարժ կերպով կը տօնենք Յունվար վեցին; Այս տօնը Աստուածայայտնութիւն ալ կը կոչուի;

Իրը մեծ տօն ութօրեայ պահք մըն ալ ունի, ինչպէս նաև իբր նախապատրաստական օր՝ Ճրագալոյց:

Յոյներն ու Լատինները Դեկտեմբեր 25ին կը տօնեն: Լատիններուն կը հետեւին Հայ կաթոլիկները, իսկ Հայ Բողոքականները մեզի հետ կը տօնեն:

Անուանակոչութեան տօնը՝ ութ օր յետոյ կը հանդիպի՝ Յունվար 13ին:

Ծննդեան առառուն, Ա. Պատարագէն ետքը, ջրօրնէք կը կատարուի, որ յիշատակ է Յիսուսի՝ Յովհաննէս Մկրտչէն Յօրդանան գետին մէջ մկրտուելուն:

Բ. — ԶԱՏԻԿ. — Յիսուսի հրաշալի յարութիւնը տեղի ունեցաւ միաշաբթի առաւօտուն, արեւի ծագման հետ:

Յիսուս իր ամենակարող զօրութիւնովը կետնքը վերանորոգելով՝ մահուան զօրութիւնը իրմէն հեռացուց:

Յարութենէն վերջ հրաշալի երեւոյթներ ալ տեղի ունեցան: Մեծ շարժում մը տեղի ունենալով գերեզմանին կնքեալ կափարիչը ինքնին կը գլորի և գերեզմանին դուռը կը բացուի: Պահապանները այս քարին վրայ ճերմակներ հագած երեշտակ մը նշմարելով աև ու դողի կը մատնուին: Հրեշտակը աներեւոյթ ըլլաւէ

վերջ կ'երթան տեսածնին իրենց պետերուն կը պատմեն:

Յարութեան տօնը քրիստոնէութեան մեծ խորհուրդն ու փառաւոր տօնն է: Անոր յիշատակը հրէից Պատէքին կապուած է:

Զատիկը Մարտ 22էն մինչեւ Ապրիլ 25 եղող որեւէ մէկ կիրակին կրնայ հանդիպիլ: Աս տօնը յարութեան նախընթաց օրէն կ'սկսի և կը տեւէ 49 օր:

Տարուան յիսունը երկու կիրակիներն ալ անոր նուիրուած են:

Յինունք կամ Յիսունք.— Այս անունը՝ Կուտան Զատիկէն մինչեւ Հոգեգալուստ եղող յիսուն օրերուն: Այդ օրերը տէրունի և ուտիք են:

Զատիկէն մինչեւ Հոգեգալուստ եղող կիրակիները հետեւեալ անուններով կը ճանչցուին. Ս. Զատիկ, Կրկնազատիկ, Աշխարհամատրան կամ Կանանչ կիրակի, Կարմիր կիրակի, Երեւման խաչ եւ Ծաղկազարդ:

Կարմիր հաւկիթ.— Զատիկին սավորութիւն է կարմիր հաւկիթ ուտել, որը աւագ եշ. օրը կը ներկին, Մեծ բարեկենդանին հաւատացեալները իրենց ուտիք կերակուրին հաւկիթով մը վերջ կուտան: Զատիկին ալ իրենց պահքը կը լուծեն գարձեալ հաւկիթով մը:

Հոգեգալուստ.— Հոգեգալուստէն տասն օր առաջ Համբարձման տօնը կուգայ:

Այս տօնը Ապրիլ 20էն մինչեւ Յունիս 3 կրնայ հանդիպիլ՝ միշտ եշ. օրերը,

Համբարձումը վիճակ ալ կ'ըսուի որովհետեւ այս օրն է որ առաքեալները Յուղայի տեղ վիճակով Մատադիսն առաքեալ ընտրեցին:

Հայ ժողովուրդը Համբարձման տօնին վիճակ հանելու սովորութիւն մըն ալ ունի զանազան երգերով և ուրախութիւններով:

Զատիկէն յիսուն օր ետքը՝ երբ առաքեալները
վերնատան մէջ հաւաքուած կ'աղօթէին, ժամը իննին
յանկարծ սաստիկ հնչիւն մը լսուեցաւ որ բոլոր տունը
լեցուց։ Յետոյ առաքեալներուն վրայ հրեղէն լեզու-
ներ երեւցան։ Անոնք ամէնքը Ս. Հոգիով լեցուած
սկսան դանազան լեզուներ խօսիր։

Ս. Հոգին անոնց չնորհք, քարոզելու կարողութիւն
և զօրութիւն տուած էր։

Այս տօնը Մայիս 10էն մինչեւ Յունիս 13 կրնայ
հանդիպիլ։

Հոգեգալուստը Պենտեկոստէ ալ կ'ըսուի որ յի-
սուներորդ օր ըսել է։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ծննդի ե՞րբ կը տօնենք, ուրիշ որո՞նք մեզի հետ
կը տօնեն։ Յոյներն ու Լատինները ե՞րբ կը տօնեն. ինչո՞ւ։
Ծննդեան տօնին հետ ուրիշ տօն կը տօնե՞ն։

Քրիստոի յարութիւնը օրուան ո՞ր ժամուն տեղի
ունեցաւ։ Ի՞նչ հրաշալի երեւոյքներ տեղի ունեցան։
Պահապանները ի՞նչ եղան։ Զատիկէն մինչեւ հոգեզա-
լուս եղող օրերուն ի՞նչ կ'ըսեն։ Կիրակինները ի՞նչ կը
կոչուին։ Տարուան յիսունը երկու կիրակինները որո՞ւն
նուրբուած են։

Համբարձումը ե՞րբ տեղի ունեցաւ. այդ օրը Յու-
դայի տեղ ո՞վ առաքեալ ընտեցին։ Համբարձումին ի՞նչ
կ'ընէ հայ ժողովուրդը։

Ս. Հոգին ո՞ր ժամուն իջաւ առամեալներուն վրայ։
Ի՞նչ նշաններ երեւցան։ Առաքեալներ ի՞նչ ընորհներ
ուսազան։

ԻՐԹ. ԴԱՍ

Հինգ Տաղաւարները (շար.)

Գ. — ԱՅԼԱԿԵՐՊՊՈՒԹԻՒՆ կամ ՎԱՐԴԱՎԱՌ. —
Յիսուս իր աստուածային փառքը աշակերտներուն ցոյց
տալու համար անոնցմէ Պետրոսը, Յակոբոսը և Յով-
հաննէսը հետը առած Թափոր լեռը կ'ելլէ։ Աշակերտ-
ները յոզնած կը քնանան։ Երբ կ'արթննան, Քրիստո-
սը այլակերպած՝ կը գտնեն։ Անոր երեսը արեգակի
պէս կը փայէր, իսկ զգեստները ձիւնի պէս ճերմակ
էին։ Իրեն հետ Մովսէսն ու Եղիան խօսակցութեան
մէջ էին։

Պետրոս այս հրաշտոլի երեւոյթը տեսնելով կը գո-
չէ. «Տէր, երեք տաղաւար չինենք. մէկը Քեզի, մէկը
Մովսէսին իսկ միւսը Եղիային»։ Յանկարծ լուսաւոր
ամպ մը անոնց վրայ շուք կ'ընէ և անոր մէջէն ձայն
մը հետեւեալը կ'ըսէ. «Այդ է իմ սիրելի Որդին, Անոր
մտիկ ըրէք»։ Աշակերտները զարհուրած, երեսի վրայ
կ'իյնան։ Քրիստոս անոնց մօտենալով կը քաջալերէ և
միւսնոյն տաեն կը պատուիրէ որ իրենց տեսածն ու
լսածը ուրիշին չըսեն։

Այս տօնը Պայծառակերպութիւն ալ կ'ըսուի և
Զատիկէն իննուսունը ութ օր ետքը կուգայ։

Այս տօնը Վարդալառ ալ կ'ըսուի, որ հին հայոց
կեթանոսական շրջանէն մնացած մեծ տօնի մը անունն
է։ Այդ օրը հայոց նոր տարին ըլլուլով, մեր նախնիք
ջուր կը սկսէին և աղաւնի կը թռցնէին։ Այդ սովո-
րութիւնը մինչեւ այսօր ալ կայ։

Դ. — ՎերԱՓՈԽՈՒՄՆ. — Ա. Կոյազ մեռնելէ առաջ փափաքեցաւ բոլոր առաքեալները տեսնել : Միւս բոլոր աշակերտները եկած ըլլալով, միայն Հայոց առաքեալը՝ Բարթողիմէոս փափաքեցաւ գէթ Սրբուհիին գերեզմանը տեսնել : Բայց մեծ եղաւ իրենց զարմանքը երբ տեսան թէ Աստուածամօր մարմինը նոյն տեղը չէ: Յիսուս իր մայրը երկինք տարած էր :

Առաքեալները Բարթողիմէոսը մխիթարելու համար Ա. Կոյսին պատկերը տուին իրեն, որ Հայտատան բերելով հետը՝ հոն վանք մը շինեց և մէջը դրաւ:

Այս տօնը Օգոստոս 15 ի մերձ կիրակիին կը հանդիպի:

Աստուածածնայ միւս տօներն են .

Յղութիւն Ա. Աստուածածնայ, Ծնունդ, Ըստայումն, Գիւտ Գօտոյ և Գիւտ Տփոյ,

Գիւտ Տփոյ. — Կ'աւանդուի թէ Պոլսեցի յոյն վաճառականներ Պաղեստին պտտած տաեննին, կը լսեն թէ Գալիլիոյ մէկ գիւղին մէջ՝ հրեայ պտռաւի մը տան մէջ, հրաշքներ կը կատարուիս Հետաքրքրութեան համար իրենք ալ հոն կ'երթան: Տանը մէջ փոքրիկ մնտուկ մը կը գտնեն որուն մէջ Ա. Աստուածածնայ լաշակը պահուած էր: Վ. սճառականները զայն գողնալով իրենց հետ Պոլիս կը բերեն և Ա. Աստուածածնայ եկեղեցիին մէջ կը տեղաւորեն:

Գիւտ Գօտոյ. — Ե. Դարուն Աստուածածնայ պատկանող գօտի մը երեւան կ'ելլէ, որ նոյնպէս Պոլիս տարուելով նոյն եկեղեցիին մէջ կը պահուի:

Այս երկու տօներն ալ Սիմէոն երեւանցի կաթողիկոսի օրով է որ կը սկսին տօնուիլ:

Խաղող Օհմնէք. — Խաղողը իբր խորհրդանշան Ա. Հաղորդութեան, ամէն տեղ այս տօնին կ'օրհնուի: Տաք երկիրներու մէջ Վարդավառին կ'օրհնեն:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Յիսուս իր երեք առակերտներով ուր բարձրացաւ:
Հոն ի՞նչ տեղի ունեցաւ: Պետքու ի՞նչ գոչեց: Երկինքէն
ի՞նչ լսելի եղաւ: Այս տեսին ինչո՞ւ զուր կը սրսկեն:

Ս. Կոյսր ոռո՞նք տեսնել փափաթեցաւ: Ո՞վ կը բա-
ցակայէր: Ինչո՞ւ գերեզմանը բափուր էր: Բարբողի-
մեռոք միսիրարելու համար ի՞նչ տուին անոր. ո՞ւր տա-
րաւ եւ ի՞նչ ըրաւ:

Ինչո՞ւ խազողը կ'օրինեն: Ե՞րբ կը հանդիպի այս
տօնը:

ՇԱՐԱԿԱՆՆԵՐ

Որ ի լերինն այլակերպեալ ցուցեր զասառածա-
շին են զօրուրիւնդ. զեզ փառաւորեմք, իմանալի լոյս:

Որ բգնառազայր փառաց եոց ցուցեր արեզակ-
ակերպ փայլմամբ զարարածս լուսաւորեցեր. զեզ...:

Արացուի երիս առաջաւարս Տեառն եւ Մայնէսի
եւ Նզիայի. եւ փառաւորեսցուի հանապազ զերեակ մի-
ուրիւնն:

Այսօր ժաղովեալ որբոցն ի միասին երանելի ա-
ռամիեալնն եւ սուրբ կուսանքն, ջահազզեսցուի պայծա-
ռացեալի լուցանէին ըզլապաերս իւրեանց, եւ միաձայն-
եալ առէին օրինեալ ես ամենաօրինեալ ի կանայս:



I. ՊԱՍ

Հինգ Տաղաւարները (շար.)

Ե. — ԽԱԶԿԵՐԱՅ. — Վերացման Խաչ ալ կը կոչուի և Խաչի տօներէն ամէնէն հինն է : Ասոր սկզբնաւորութիւնը մինչեւ առաքելական շրջանը կը բարձրանայ : Խաչը՝ վերցնելու և փառաւորելու առաջին պատիւը Յակոբոս Տեսունեղբօր առաքեալին կը վերագրուի որ Երուսաղէմի առաջին եպիսկոպոսը եղաւ :

Վերջէն՝ Ե. դարուն սկիզբը, 614 ապրիլ 10 ին, պարսիկները Երուսաղէմի վրայ յարձակելով թէ խաչափայտը և թէ Յունաց պատրիարքը Պարսկաստան գերի տարին :

Յունաց Հերակլ Կայսրը (628—641) պարսիկներուն վրայ յարձակելով թէ կենաց փայտը և թէ պատրիարքը գերութենէ ազատեց :

Հերակլ մեծ հանդէսով, խաչափայտը կրկին Երուսաղէմ բերաւ և զայն՝ 631 սեպտ. 14 ին, ժողովուրդին ցոյց տուաւ :

Այս տօնը սեպտ. 14ի մերձ կիրակիին կը հանդիպիր Խաչի միւս տօներն են.

Երեւման Խաչ. — 351 ին, Հոգեգալստեան առաւօտուն, Երկնքի վրայ հսկայ մեծութեամբ լուսաւոր խաչ մը Երեւցաւ : Այս Երեւոյթը շատ ժամեր տեւեց, Երուսաղէմի կիւրեղ Հայրապետը՝ այս հրաշալի դէպքին պատմութիւնը մանրամասն գրի առած է :

Այս տօնը Զատիկէն 28 օր ետքը կը տօնէ մեր եկեղեցին :

Վարագայ Խաչ. — Հռիփսիմեանց կոյսերուն թա-

ղած խաչափայտին մասունքին վերերեւումն է Վանայ
Վարտագ լերան վրայ:

Այս տօնը Խաչվերացէն 15 օր ետքը կուգայ:

Գիւս Խաչ.— Խաչափայտին Հեղինէ թագուհիին
Ճեռքով գտնուելուն յիշատակութիւննէ որ Հոկտ. 22—
23 ին կը հանդիպի:

ՇԱՐԱԿԱՆ

Օր զանարատ բազուկս բո ի խաչին տարածեցեր
Քրիստոս Սատուած, և նշան յաղբաւրեան ետուր մեզ.
սովաւ զկեանս մեր պահեաւ:

Օր զաշխարհակիցոյց բազկատարածուրիւն խաչի
բո Քրիստոս Սատուած, զաւազան զօրուրեան ետուր
մեզ. սովաւ:

Օր զմեռեալն ի նաշակմանէ փայտին յանցանաց
կենաց փայտիւն կենազործեցեր. սովաւ...:

Տօն Կարողիկէ.—

Ս. Գրիգորի աեսիլքին համաձայն, Միածին Որդին
ինք անձամբ իջնելով շինուելիք տաճարին հիմին տեղը
նշանակեց ոսկի մուրճով մը.

Ուրեմն Վաղարշապատի Մայր եկեղեցիին՝ Էջմիած-
նի հիմնարկութիւնը. Ս. Գ. Լուսաւորչի ձեռքով կա-
ռարուեցաւ. Այս եկեղեցին Կաթողիկէ եկեղեցի Արքոյ
էջմիածնի, կոմ. Հայոց Բնդէանրական եկեղեցի ալ կը
կոչուի:

Ս. Գրիգոր Էջմիածնայ հիմը ինք գրած ըլլալուն,
Կաթողիկէ էջմիածնայ տօնը կանխող շաբաթ օրը ի
պատիւ երես՝ իր տօնը կը կատարուի:

Հայ եկեղեցին Ս. Գրիգորի կեանքին երեք դըր-
ւագներն ալ կը տօնէ, որոնք են. Մուտն ի Վիրապն,
Վիրապէն ելլելը և Նօխարենու Գիւրը:

Եկեղեցւոյ տօն կը նկատուին նաեւ նոր Կիրակին,
Աւշարհամատրան Կիրակին, Էջմիածնայ եւ Տապանակի
տօները, ինչպէս նաեւ Նողակաբը եւ Խաչի նաւակա-
սիքը:

Ասոնցմէ զատ Խաչվերացի շաբթու Գշ. Դշ. և Եշ.
օրերը Հեղինէ թագուհիին Երուսաղէմի մէջ շինած Ս.
Յարութեան, Ծնունդի, Համբարձման և Ս. Աստուա-
ծածնայ տաճարներուն նաւակատիքներն են:

Ծնունդի շաբաթապահնքը կանխող չորս տօները
աւագ կը կոչուին, որոնք են Ս.— Դաւիթ մարգարէ
և Յակոբ առաքեալ. Բ.— Ս. Ստեփաննոս նախավը-
կայ. Գ.— Պողոս և Պետրոս առաքեալներ. Դ.— Որդ-
ւոց Որոտման՝ Յավիաննէս աւետարանիչ և Յակոբոս
առաքեալ.

Ասոնք եկեղեցիին աւագ տօներն են որոնց յիշա-
տակը մեծ հանդիսութեամբ կը տօնէ Հայ եկեղեցին:

Զատիկը կանխող շաբթուան բոլոր օրերն ալ ա-
ւագ կը կոչուին:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Խաչը Փառաւորելու առաջին պատիւը որո՞ւն կը
վերագրուի: Ո՞ր կայսրն է որ Խաչափայտը գերութենէ
ազատեց: Երեւման Խաչը Ե՞րբ կը տօնենք եւ ի՞նչ գի-
տես այդ տօնի մասին: Ո՞վ գրած է անոր պատմութիւնը:

Ուր կը գտնուի Վարագ: Խնչ գտնուեցաւ այդ լե-
րան վրայ: Ո՞վ բաղած էր զայն:

Խաչափայտը ո՞ բագունիին ձեռքով գտնուեցաւ:



ՀՈՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՄԵԶ ԳՈՐԾԱԾՈՒԱԾ ԳՐԲԵՐԸ

Հայ եկեղեցւոյ մէջ սրբազան խորհուրդները կը կատարուին իրենց յատուկ արարողութիւններով։ Այդ խորհուրդները քանի մը գրքերու մէջ ամփոփուած են որպէսզի հայկական բոլոր եկեղեցիներուն մէջ միաձեւ և համաձայն կատարուին։

Ա. ԺԱՄԱԳԻՐՔ.— Օրուան մէջ որոշուած ժամերու պաշտամունքին կարգը կը բովանդակէ։

Բ. ՇԱՄԱԿԱՆ.— Տէրունի, սրբոց և պահոց նըւիրուած և այդ օրերը պանծացնող հոգեւոր երգերու հաւաքածոն է։


Գ. ՃԱՇԽՈՅ.— Տարուան բոլոր օրերուն համար Հին և Նոր Կտակարաններէ ընտրուած ընթերցումներու գիրքն է։


Դ. ՏՕՆԱՑՈՅՑ.— Ինչպէս իր անունէն ալ յայտնի է, տօնի օրերուն ամէն օրուայ շարքը՝ ինչպէս նաեւ այդ առթիւ երգուելիք շարականները. սաղմոսները և այլ ընթերցումները կը ցուցնէ։


Ե. ՄԱՇՏՈՅՑ ԵՒ ԾԻՄԱՐԱՆ.— Խորհուրդներու վերաբերեալ պաշտամունքին կարգաւորութիւիը և արարողական և ծիսական խրատները կը բովանդակէ։

Զ. ՊԱՏԱՐԱԳԱՄԱՏԱՑՈՅՑ ԿԱՄ ԻՈՐՀՐԴԱՑԵՏՐ.— Ա. Պատարագի խորհուրդին վերաբերեալ աղօթքներու գիրքն է։

Է. ՏԱՂԱՐԱՆ.— Շատ մը հոգեւոր տաղեր և երգեր, ինչպէս նաեւ Ա. Պատարագի երգեցողութեան մասեր կը բովանդակէ։







Քարտես Հայաստանի — Առաջելական շրջան

ՔՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

	էջ
Նմմառւսի նամբուն վրայ	5
Թովմաս Առաքեալ. Յիսուս ք. անգամ կ'երեւայ	8
Համբարձումը	11
Ս. Հոգիին գալուստը	14
Ս. Ստեփաննոս նախավկայ	16
Երովացի զօրավարին դարձը	18
Պողոս Առաքեալ	20
Պողոս իր կեանքը կը պատմէ Ազրիպասին	22
Կունելիոս Հարիւրապետի եւ Պետրոսի տեսիլները	25
Հալածանեներ	27
Ներոնի հալածանեները	30
Հին Ռւխտի վախճանը	30
Եկեղեցիին յաղթանակը	32
Առաքեալներու ձգած գրութիւնները	34
Հայոց Առաքեալները	35
Ս. Թաղեոս Առաքեալ	38
Ս. Բարբողիմեոս Առաքեալ	40
Քրիստոնութիւնը մեր մէջ մինչեւ 300 քուականը	42
Եկեղեցի	44
Ս. Գրիգոր Լուսաւորիչ	47
Գրիգորի բնդդիմութիւնն ու պատմը	50
Տրդատի դարձը	53
Հայ ժողովուրդի մկրտութիւնը	56
Ա. Գրիգոր Լուսաւորիչ եւ Նիկիոյ ժողովը	58
Վրդանես եւ Ցուսիկ	60
Մեծն Ներսէս Պարքեւ	62

Ա. Սահմակ Պարբեւ	64
Հայ Եկեղեցիին կատարեալ Հայացումը	67
Էջմիածինն իբրեւ Մայք Արոռ	69
Հանգանակ Հաւոտոյ	71
Հայ Եկեղեցւոյ նինգ տաղաւորները	74
	77
"	80
Տօն Կաթողիկէ	81
Հայ Եկեղեցւոյ մեջ գործածուած գրեւ	83
Աշխարհացոյց առաքելական տրջանի	84
Քարտէս Հայաստանի առաքելական տրջանին	86

Վ Ե Ր Զ



ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



220035198

Նոյն Հեղինակէն լոյս տեսած էն.

4
35198

ԿՐՈՆՔ Ա. ԳԻՐՔ ՀԻՆ ՈՒԽՏԻ	ԳԻՆ 15 Ե.Դ.
» F. » ՆՈՐ ՈՒԽՏԻ	» 20 »
» Գ. » ԱՌԱԲԵԼԱԿԱՆ ՇՐՋԱՆ	» 23 »
» Դ. » ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻ	» 27 »
» Ե. » ՊԱՏՄ. ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ	» 36 »

Գիր 23 Ե.Դ.

Դիմել:

Mme. Nevarte H. Hovhannessian,
No. 66, Rue de la Mosque,
Héliopolis (Egypte).

PRINTED IN EGYPT
BY
SAHAG - MESROB PRESS
25 SH. TEWFIK, CAIRO.